


ՆԱՐԵԿ


ՀԵԾՈՒՅՑ


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷԶ



ԵՎԻՍԵ ՊԱՐԴԱԳԵՏ









ՆԱՐԵԿԸ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷԶ



ԵՂԻՇՔ ՎԱՐԴԱՊԵՏ


A 1/2532



ԵՐՈՒՍԱՂԵՄ

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

1947



Զ Օ Ն

ԽՈՏԵԿԵՐՈՒ ՄԵԶ ՊԱՌԿՈՂ

ՄԵԶ ՈԽՍՈՒՑԻՇՏՈՒ

ԹՈՐԳՈՄ ՍՐԲԱՁԱՆԻՆ,

ԽՆԿԱՆՈՒԾ ՔԵՐԹՈՎՈՒԹԵԱՆ

ՀՐԱՇԱԼՏՔԵ ՄԸ ՆԵՐԾՆՉՈՒԱՃ:

Եր յիշատակին մեջ հիացիկ

ԵԴԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ

၁၃၈၀ ၁၃၈၁ ၁၃၈၂ ၁၃၈၃ ၁၃၈၄

၁၃၈၅ ၁၃၈၆ ၁၃၈၇ ၁၃၈၈ ၁၃၈၉

၁၃၈၁ ၁၃၈၂ ၁၃၈၃ ၁၃၈၄ ၁၃၈၅

၁၃၈၆ ၁၃၈၇ ၁၃၈၈ ၁၃၈၉ ၁၃၈၁၀

၁၃၈၁၁ ၁၃၈၁၂ ၁၃၈၁၃ ၁၃၈၁၄ ၁၃၈၁၅

၁၃၈၁၆ ၁၃၈၁၇ ၁၃၈၁၈ ၁၃၈၁၉ ၁၃၈၁၀

၁၃၈၁၁ ၁၃၈၁၂ ၁၃၈၁၃ ၁၃၈၁၄ ၁၃၈၁၅

၁၃၈၁၆ ၁၃၈၁၇ ၁၃၈၁၈ ၁၃၈၁၉ ၁၃၈၁၀

၁၃၈၁၁ ၁၃၈၁၂ ၁၃၈၁၃ ၁၃၈၁၄ ၁၃၈၁၅

ՆԱՐԵԿԸ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Հին և նոր մեր գրականութեան մէջ՝
եթէ կայ գիրք մը որ հաւասարապէս հետ-
առաքքը զանգուածներ, որքան ասպարէ-
դէն պատրաստուած մատենագիրները, կըր-
նանք վստահաբար ըսել ազօթամատեանն
է ան Ա. Գրիգոր Նարեկացի:

Զուտ ստեղծման մարզին, վրայ գիրքէն
ըխող այս շահեկանութիւնը զժուար չէ
տեսնել երկու գլխաւոր մտահոգութեանց
լոյսին մէջ։ Ա.տոնցմէ առաջինն է կեան-
քը այս գրքին մինչեւ ԺԹ. գարու կէսը,
և քիչ մը աստի 900 տարիներու այդ ըն-
թացքին մէջ, գիրքը ենթակայ եղած է
կրօնական, աստուածաբանական, և քիչ
մըն աւ գաղտնագիտական (Ésotrique) հե-
տաքրքրութիւններու։ Հայր Աւետիքեան
իր «Լուծմունք Նարեկի» հատորի յառա-
ջաբանին մէջ, կեղակարծ կը գտնէ Նարեա-
նի կողմէն յիշուած Սարգիս Շնորհալի
անուամբ մեկնութիւն մը, ինչպէս նաեւ

նման մեկնութիւններ Նարեկի մասին վերագրուած Կամբրոնացիի և Տաթեւացիի : Հստ Աւետիքեանի , մեկնողական այս աշխատանքները ժԴ . դարու Կիլիկեան վանականի մը գործը պէտք է նկատել :

Նալեանի ինչպէս նաեւ Աւետիքեանի ուսումնասիրութիւնները կատարուած են լուծմունք տարազի թելագրանքով : Յ . Նալեան Պատրիարքի 1745-ի հրատարակածը լայնօրէն աշխատուած գործ մըն է , գպրոցական մեթոտով մեկնաբանուած , ներմուծելով շատ անդամ բացատրութիւններ , որ շրջանին տիրական մեկնող մեթոտին քիչ մը անխնայ գործածութիւնը կը յայտնեն : Իսկ Աւետիքեանի մեկնութիւնը թէե աւելի համառօտ , բայց վիճելի կէտերու և խրթնութիւններու շուրջ կը մատնէ աշխատանք , ուսումնասիրութեան ոգի , և որոշ թափանցում : Երկուքին ալ մօտ գոյութիւն չունի պատմական քննադատութեան ժամանակակից մեթոտին բարիքը : Կ'ըսենք այս ոչ իբրեւ մեղագրանք , այլ գիտողութիւն : Նալեանին համար Նարեկը համառօտ Ս . Գիրք մըն է , իսկ ըստ Աւետիքեանի Նարեկացին հոգերգող Դաւիթն է Հայ Եկեղեցւոյ : Երկուքն ալ խուլ արձագանքներն են իրենց ժամանակի հասկացողութեանց ,

և ինչ որ կը ջանան և կը նիւթեն՝ աւելի չէ, մարդերն ու գործերը ներկայացնելու, ժամանակի միջակ հասկացողութենէն:

Շահեկանը, Նարեկի այս իրենց ժամանակին համար շատ խնամքով իրագործուած աշխատանքներուն մէջ, կարգ մը բնագրական ճշտումներ և լուսաբանութիւններ են, որոնց համաձայն Նարեկը ենթարկուած է զանազան խմբագրութիւններու, և համաձայն այդ խմբագրութեանց, աղօթքները ընդունած են տարբեր դասաւորութիւններ: Յետոյ իբրեւ շատ տարածուած աղօթագիրք, շատ արտագրումներ ունեցած է, կրելով անխուսափելի յաւելումներ և այլայլումներ: Կարելի է ենթագրել հետեւաբար թէ այժմու մեր ունեցած աղօթամատեանը զանազան ձեռնումներէ զերծ չէ բոլորովին: Եւ թէ դժբախտաբար ցարդ ձեռագիրներու համեմատութեամբ կատարուած բանասիրական աշխատանք մը լոյս չէ ընծայուած այս մասին:

Նարեկի վերոյիշեալ երկու մեկնիչները, զբաղած աւելի բառերու, նախադասութիւններու և անոնց խմաստներու մեկնութեամբ, երբեք դատում մը փորձած չեն այն բոլոր վիճակներու և արժէքներու նկատմամբ՝ որոնք իբրեւ գոյն, գիծ և

մտածում կը լեցնեն Նարեկը։ Ասիկա ինչ-պէս ըսինք վերադրելի է գասական այն հասկացողութեան և մեթոտներուն, որ միակ ըմբռնումը եղաւ հիներու՝ այս կարգի աշխատութիւններու պարագային։

Մեր հին գրականութեան մէջ այս ամփոփ տողերով պարզուած կեանքը բաւ համարելով, կ'անցնինք Նարեկը տեսնելու մեր զոյգ նոր գրականութեանց մէջ։

Արեւելահայերէն նկատողութեան արժանի ուսումնասիրութիւն մը ունի Ս. Գրիգոր Նարեկացիի մասին Մ. Արեղեան, հրատարակուած 1916-ի Ե. Լալայեանի «Ազգագրական Հանդէսա»ի ԻԶ. գրքին մէջ։ Ընդգարձակ այդ ուսումնասիրութեամբ յարգելի հեղինակը փորձած է տալ ժամանակն ու ոգին զարուն, որ Բագրատունեաց թագաւորութեան բազմաբարիք շրջանն է։ Ճըգնութիւն, հրաշք, քիչ մը սնապաշտութիւն և միստիսիզմ, երեսները կը կազմեն այդ շրջանի կրօնական աշխարհահայեացքին։ Կը խօսի կարելի մանրամասնութեամբ Նարեկացիի կեանքի և գործերու մասին, ծանրանալով գլխաւորաբար ողքերգութեան վրայ։ Ու այս բոլորը արեւելահայերու յատուկ մեթոտով, առանց խըտացումի, ուր նմոյշներու մէջըերումը, և

անոնց ներբողը տիրական նկարագիրը կը կազմեն այս սեռի քննադատութեան:

Մ . Արեղեան Նարեկացիին մէջ կը հաստատէ ամէնէն աւելի նկարիչը , բանաստեղծը և միստիքը : Իր մեծ և անհամեմատ երեւակայութեան արդիւնքն է լեզուական գիւտերու առատութիւնը , պատկերներու յորդութիւնը , ինչպէս ճոռոմ ըլլալու աստիճան իր բազմախօսութիւնը : Ոճի այս գրական և բացասական յատկութիւնները Նարեկացիին քով , Մ . Արեղեան կը նկատէ յունական և արաբական ազգեցութիւն , ի . գարէն սկսեալ ներմուծուած արդէն մեր մէջ , մտսամբ ասորական խոզովակով : Գրիգոր Մագիստրոսը այդ խաթարման անհանդուրժելի վերջին ներկայացուցիչը պէտք է նկատել :

Աւելի ընդարձակ ուսումնասիրութեամբ արեւելահայերէն Նարեկով զբաղող երկրորդ հեղինակը եղած է Գիւտ Եպիսկոպոս , իր և Արեւելեան Անապատականը և Նարեկը » հատորով , հրատարակուած 1937-ին Երուսաղէմ :

Հեղինակը «իբրեւ ուսումնասիրութեան առաջին փորձ» կը ներկայացնէ նախ Յունա-Հռովմէական աշխարհը և կազմակերպուող եկեղեցին Բ . - Ե . գարերում : Յե-

տոյ կը խօսի արեւելեան անապատականի մասին, անոր կեանքի նիւթական, ընկերային և հոգեկան երեսներէն, մեղքի դէմ և ի խնդիր սրբութեան անոր ոգորումներէն։ Գրքին Բ. մասը բազկացած հարիւրէ աւելի էջերէ, նուիրուած է Հայ անապատականին։ Գիւտ Եպիսկոպոսի մերձեցման կերպը նոր ու աւելի է իր նախընթացներէն։ «Նարեկացու վիշտի հիմքերը» գլուխին տակ. հեղինակը կը ջանայ ցոյց տալ թէ Նարեկէն բխող արտակարգ տիսրութեան պատճառը, Նարեկացիին Աստուծոյ չկարենալ նմանելու մտածումէն կուգայ։

Այս երկու լուրջ աշխատութիւնները արեւելահայ մտքին, Նարեկացիին շուրջ իրենց բերած լոյսովը արժանի են ուշադրութեան, մանաւանդ երբ նկատի ունենանք անոնց մօտ, քննական աշխատանքի և մասնագիտական ըլլալու նկարագիրը։ Մ. Աբեղեան մասամբ առաջինը կը յիշեցնէ, գրական հարցին հանդէպ յարգանքով մը բարեփոխուած։ Գիւտ Եպիսկոպոսի գործը կը կարգացուի, հակառակ իր լայն շեղումներուն, արտաքին ծանօթութեանց իր մթերքին համար։ Կ'արձանագրենք փաստերը, ու կ'անցնինք Նարեկը տեսնելու արեւմտահայ գրականութեան մէջ։

Արքամատանայերէն Սրուանձտեանց՝ անդրագարձած է ժողովուրդին դարաւոր համակրութեան և զգացման, հանդէպ այդ մատեանին։ Զօպանեան առաջինն է եղած, լայն համակրանքով մօտեցած Նարեկացիին, զայն նկատելով մեր միստիքական գրականութեան տիտանը, և այդ սեռի աշխարհի մեծագոյններէն մին։ Նարեկը ըստ Զօպանեանի ամբողջ մարդկութեան իղձը, սէրը, գովեստը եւ խնդրանքն է մարդէն Աստուծոյ։ Իբրեւ ոճ և արտայայտութիւն, Նարեկը իրեն համար ամէնէն ինքնատիպներէն մին է բոլոր գրականութեանց, հակառակ որ իր Լեզուն Ո. Գրքի մեծավայելուչ և պայծառ հայերէնը չէ։ Մեր արժէքները որոնելու և զանոնք գըտած ըլլալու քաղցրութիւնը աւելի քան սրտառուչ է Զօպանեանի քով։

Դարեգին Եպիսկոպոս և Թորգոմ Սըրբազնն Նարեկի թարգմանութեան իրենց յառաջաբաններուն մէջ հիացական տողեր ունին։ Թորգոմ Սրբազնն այդ գիրքը կը նկատէ իր ժամանակի իմացական, բարոյական, գիտական, քերթողական, հաետուրական և մեկնողական ձգտումներու խըտացումը, հայ Փօքլոռի նկատելի հետքերով, և այս ամէնը ընդելոյզ ոսկի յատակի

մը վրայ՝ որ իր բանաստեղծութիւնն է :
 Սշական, գիրքը ենթարկած է դաստ-
 կան կարիքներու կաղապարին, անոր մէջ
 տեսնել ուզելով այն գլխաւոր երեւոյթնե-
 րը, իրողութիւնները, անձերն ու աշխարհ-
 ները, որոնք նարեկացիին ընդմէջէն կը-
 յայտնաբերուին իրը հասարակաց լինելու-
 թեան կերպեր։ Երբորգութիւն, Աստուա-
 ծամայր, երկնային զօրքեր, Մեղքին իշ-
 խանն ու իր բանակները, մարդը իր տկա-
 րութեան բոլոր հանգէսովը, երկինքն ու
 երկիրը, որոնք ժ. գարուն ունէին սեպհա-
 կան յօրինում։

Մօտենալու այդ կերպը թէեւ ուզգա-
 կի ենթակայ դաստկան կարգաւորման և
 կարելիութեանց, կը թուի ըլլալ ծրագիրը
 աւելի ընդարձակ աշխատասիրութեան մը
 որ չէ իրագործուած։

Արագ այս տողանցին մէջ լինծի հազիւ
 կարելի եղած է նարեկի վրայ կատարուած
 աշխատանքին ամէնէն կարկառուն կողմե-
 րը ընդգծել։ Մեր տպաւորութիւնը այն է
 որ իր շուրջը այսքան տարբեր ճամբանե-
 րով շահեկանութիւն ստեղծող հատոր մը՝
 ունի բաւական կենսունակութիւն ուրիշ
 սերունդի մըն ալ գնահատանքն ու դա-
 տումները գիմաւորելու։

Աւելորդ կը նկատենք զբաղիլ բոլորովին նորերու մօտ գրքին հանդէպ բանաձեւուած ժխտական տրամադրութիւններով, որոնք գրական քմահաճոյքի դժբախտփաստերն են միայն։ Գիրքը որ հազարտարի գիրացեր է, միշտ խորհուաւոր իրուժին մէջ պահելով հմայք մը այս ժողովուրդէն, իրարմէ տարբեր բազմաթիւ սերունդներու, այդ գիրքը աքացահար չէ կրնար ըլլալ երէկուան լրագրողէն և հեղնազէն։

Եթէ երբեք Արուանձտեանցի, Զօպանեանի և Կարեզին Եպիսկոպոսի հիացականզգացումները մեզի կը թուին չափազանց, քիչ մը խոշորցած նոյնիսկ, միւս կողմէն իրաւ և անհերքելի վկայութիւններ են այդ գործին մնայուն արժէքէն։ Տեղն է յիշել Եւրոպացի գրադէտին խօսքը թէ, գործը համաձայն է ինքզինքին, կայ ու կ'ապրի, մինչ իր շուրջը քննադատներ զիրար կը բզբաժան։



ՄԱՐԴԸ ԵՒ ԳՈՐԾԸ

Ճակատագիր է որ տժգունին կտաւնեռը, աղօտին էջերը, խորշոմին մարմարնեռը։ Այս օրէնքը քիչ բացառութեամբ, տրորած է իր անողոք խստութեանը ներքեւ ինչ որ իբրեւ քաղաքակրթութեան նշանակ, երբեմն տախտակ, ստէպ չքեզ իրագործում հասած է մեզի։ Անկէ զերծ ոչ մէկ իրացում այն անորակելի արժէքներէն, որոնցմով կազմուած է հայ մշակոյթը։ Իմ նպատակս է այդ մշակոյթի կեանքին բարձրագոյն մարզերէն մարդ մը, գործ մը վերբերել, հնիթարկելով զանոնք մեր օրերու լոյսին։ Առաջինը չեմ նման ձեռնարկի մը մէջ։ Հէքեաթը, յայսմաւուրքը, ժողովրդական աւանդութիւնը, հմուտ եպիսկոպոսի մը պրագտումները տարրերը կուտան այդ անձնաւորութեան։ Դիւրին չէ իրականին մէջ ստկայն համախմբել այդ ամէնը, յօրինելու համար Ժ. դարու անապատականը, ինչպէս է անոր պատկերը իմ մտքիս մէջ։

Վանականութիւնը կենցաղ և ապրելու եղանակ ըլլալէ առաջ՝ զիճակ է, և իբր այդ կը զատորոշուի եկեղեցին։ Շփո-

թումներէ խուսափելու համար, եկեղեցին
իբր ընկերային հաստոյթ երեք երեսներով
կարելի է ըմբռնել, կրօնական, վանական,
և ճգնաղական, վերջինը գործի վերածուած
վարժութիւնն է այն սկզբունքներուն և
գաղափարներուն, զոր Աւետարանը իբրեւ
տիեզերական իրողութիւն բերած է աշ-
խարհի: Ճգնաւորութիւնը նպատակ ունի
անհատին մէջ պայծառացնել և միութեան
մը վերածել հոգեկան ոյժերը: Աքանչա-
ցում, տեսլիք, երազ, որոնց ամէնօրեայ
յաճախանքէն կը հալածուիր ճգնաւորը,
ուրիշ բաներ չեն բայց իր իսկ տենչանք-
ները, իր հոգեկան աշխարհի ճգտումները,
որոնց հանգիսաբեմն է ինքը: Անապատա-
կանը միստիք է, իր մէջ զարգացած և
անհամեմատ չափերու հասած է անհատա-
կանութիւնը: Ճգնաւորին համար անհատ-
օրէն ապրիլը, և Տիեզերականին, Աստու-
ծոյ մասնակից լլլալու ճգտումը կը հեռաց-
նեն զինք ամբոխէն:

Վանականութիւնը իր կենցաղով և
սկզբունքներով կը տարբերի անշուշտ
ճգնաւորութենէն: Ճգնաւորը առակելաբար
մենակեաց է, առանձինն և բնակութենէ
հեռու փախչողը. այս վիճակը իր հնու-
թեամբ կը կանխէ վանականութիւնը՝ որ

ընկերայնացած և կազմակերպուած գրութիւնն է առաջինին։ Կրօնական կեանքի այս ըմբռնումը յատուկ չէ քրիստոնէութեան։ Հին Եգիպտոսը, Հնդկաստանը, Իսրայէլը, և վերջի ժամանակներուն մահմետականութիւննը, ունեցած են կրօնական կեանքի այս նմոցները։ Բ. և Գ. դարերուն կան երկսեռ ճգնողներու յիշատակութիւններ, հալածանքներ աւելի նպաստեցին կեանքի այս վիճակներուն, և Եգիպտոսի մէջ մասնաւորաբար, բազմաթիւ քրիստոնեայ ամբոխներ անապատ տարին։ Այս շրջանին տակաւին վանական կազմակերպուած կեանք մը գոյութիւն չունի, կան առանձնաբար և կան քով քովի ապրողները։ Կանոններ, ուխտեր, և վարչութիւն չկայ, առաջնորդ մը կամ մեծահամբաւ ճգնող մը շատ անգամ իր օրինակին տպաւորութեամբը կ'իշխէ։ Առոնք իրենց ժամանակը կը լեցնէին աղօթելով, խորհրդածելով և ձեռքի աշխատանքներով։

Բուն վանական կեանքը կը սկսի Դ. դարուն, Ս. Բակոմիոսով (292-346), այս շրջանին այրերու և կիներու յատուկ վանքեր կը շինուին, և կանոնաւոր ու կազմակերպուած կեանք մը կը սկսի։ Այս գրութիւնը շուտով կ'որդեգրուի Սիւրիոյ, Պա-

զեստինի և Փոքր-Ասիոյ քրիստոնեաներէն:

Մեր պատմութենէն գիտենք թէ Մեծն Ներսէսի ժամանակ Հայաստանի մէջ եւս աւելի քան զարգացած էր վանականութիւնը, և Ե. և Զ. դարերուն իր լաւագոյն կազմակերպութեանը հասած պէտք է ըլլայ, ինչպէս կ'երեւի Եղիշէի և Յովհ. Մանդակունիի գրութիւններէն:

Ճգնաւորական կեանքի յիշատակութիւններ, քրիստոնէութեան հետ միասին, կան Հայաստանի մէջ, Ոսկեանք, Սուքիասանք, Լուսաւորիչ և Տրդատ, իրենց վերջին օրերուն, արձագանգներ են անոր:

Դ. դարուն արեւմուտք եւս անմտանչի մնար ճգնողական կեանքի այս կերպերէն, Իտալիոյ մէջ շնորհիւ Աթանասի, Գուղիոյ մէջ շնորհիւ Մարտինոսի և Իրլանտայի մէջ շնորհիւ Բաթըրիկոսի կը թափանցէ վանական կեանքն ու ոգին, իրեն յատուկ օրէնքներով, պարտքերով և պահանջներով:

Զ. դարուն Բենետիկտեան վանքեր լաւագոյն օրինակները հանդիսացան իրենց նորոգուած կազմակերպութեամբ արեւմուտքի մէջ: Այս անունով ծանօթ վանական կազմակերպութիւններու մէջ տիրա-

պետողը ճգնաւորութենէն աւելի աւետարանական պարզութեամբ ըմբռնուած եղբայրակեցութիւն էր, դպրոց մը աստուածային ծառայութեան։ Դիշերային հսկումները գոյութիւն չունէին, և վանականները 8-9 ժամեր քնանալու արտօնուած էին։ Կը ննջէին, կ'ուտէին և կ'աղօթէին հաւաքաբար, հասարակաց տեղերու մէջ, բայց հակառակ ասոր կը մնային խոէալներով և ձգտումներով անհատական։ Բենետիկուեան վանական դրութիւնը շուտով ընդհանրացաւ բովանդակ արեւմուտքի մէջ։

Եթէ արեւելքցի վանականին մէջ երկուութեան տագնապը կայ, և իր բոլոր ճիգերը զայն միութեան մը յանգեցնելու կը ձգտէին, արեւմուտքցի վանականին հոգիին խորը անհանգստութիւն կայ, մեծաւ մասամբ չար ժամանակներէն պատճառուած, և անդորրութեան կը ձգտի։ Արեւելքցին մարդկայինը կը զոհէ ի խնդիր աստուածայինին, արեւմուտքցին զանոնք իրարու նեցուկ ընելու և իրարմով փրկելու հեռաւոր կարելին կը հետապնդէ։

Նարեկացին արեւելեան վանական մըն է։

Մինչև «Նարեկ»ի խմբագրումը, վանական կեանքը կաղմակերպուած, խորա-

ցուած և ընդարձակուած էր Հայաստանի մէջ։ Թ. և Ժ. դարերուն, շնորհիւ ստեղծուած համեմատաբար խաղաղ քաղաքական պայմաններու, և Բագրատուննեաց, Արծրունեաց և Սիւնեաց իշխանութիւններու, վանական կեանքը աննախընթաց չափերու կը հասնի։ «Հազարամեան», աշխարհի մօտալուտ վախճանը, նպաստած պէտք է լլլայ այս մտայնութեան։ Արեւմտեան եկեղեցին այս շրջանէն կ'ապահովէիր մեծ հարստութիւնները։

Ժամանակակից տարեզիրներու յիշատակած բազմաթիւ վանքերն են գլխաւորաբար, Կամրջաձորի, Հռոմոսի, Նարեկայ, Խլաձորի, Նեղուց, Հաղբատ և Սանահին, Տարեւի Վարդապետարանը, Սեւանայ անապատը և ուրիշներ։ Երկար է շարքը, Հայաշխարհը լեցուն է վանքերով, որոնք իրենց կենցաղով եթէ մեծաւ մասամբ մըշտապաշտոն էին, նման Եղիպտոսի անապատականներուն, իրենց ձգտումներով կը տարբերէին։ Մեր մենաստանները եղած են ոչ միայն գերերկրային խոկումներու աշխարհուրաց մահացումներու եւ ճըգնութիւններու վայրեր, այլ նաև հոգիի և մտքի գպրոցներ, ուր մեր ցեղին կեանքն ու քաղաքակրթութիւնը կարելի

Համիով մը գտած է իր արտայայտութիւնը :
 Ճգնութիւնը բարացուցական ամէնէն
 գեղեցիկ բառն է որակելու այն կենսու-
 նակ գործունէութիւնը՝ որով ընտրեալ վա-
 նականութիւն մը իր հաւատքի հսկումնե-
 րուն կը միացնէր իւրայատուկ զպրութեան
 մը տքնութիւնները : Անոնց մեկուսացած
 և տժգոյն պարիսպներէն ներս, պատրաս-
 տուած է խորիսիս առ խորիսիս մեղրը մեր
 մտքին, և մազաղաթ առ մազաղաթ, իդձը,
 կարօտը մեր երկնահայց հոգիին :


Ժ. գարը մեր պատմութեան մէջ վա-
 նական կեանքի ոսկեդարն է :

Ըրինք այս շեղումը խոր համոզումին
 մէջ թէ ինչ որ Գրիգոր Նարեկացիի անու-
 նով հասած է մեզի իրբեւ գրաւոր վկա-
 յութիւն, գործն է անկասկած ոչ թէ պաշ-
 տօնական հաստատութեան մը մէջ ապրող
 եկեղեցականի մը, այլ վանական կազմա-
 կերպութեան մը պատկանած և անոր ան-
 հրաժեշտ կարիքներուն դիմաւոր ուսուցո-
 ղի մը, այսինքն վանական վարդապետի
 մը, որ իր վրայ միացնէր նոյն ատեն ներ-
 անձնական խոկումը և ուրիշներուն բաշ-
 խուելու տրամադրութիւնը :

Ըսինք թէ ժ. գարուն Բագրատուն-
 եաց շինարար, և Արծրունեաց ոգեւորիչ

շունչով, ծնունդ առին և ծաղկեցան վա-
նական նորանոր հաստատութիւններ, լոյսի
վառարաններ։ Անոնց մէջ նշանաւորագոյն-
ներէն էր Նարեկայ վանքը՝ իր «բազմա-
մարդ պաշտօնապայծառ երգեցողօք և գը-
րական գիտողօք»։ Անանիա Նարեկացին
«հոգեզարդ և մտավարժ փիլիսոփայ և
ըստ վարուց մաքրութեան կրօնից» հըռ-
չակաւոր հիմնադիրն ու վանահայրն է ե-
ղած այդ «գրական» Ուխտին։ Ինչ որ սա-
կայն կրցեր է անմեռ փառքով մը պսակել
այս Ուխտը, եղած է Անանիա Նարեկացիի
հանձարեղ աշակերտը, Գրիգոր Նարեկացին։

A 7532



(2)

ԿԵԱՆՔԸ

Գր. Նարեկացիին կենսագիրներն ու
պատմիչները ոչինչ կ'ըսեն իր մանկութեան
տարիներէն, և Նարեկացին միակը չէ
պատմութիւն չունեցող մեր անցեալ մե-
ծերէն։ Գիտենք թէ ան եղած է համա-
նուն վանքին կրօնաւորներէն, ժամանա-
կակից պատմագիրը Ստեփանոս Տարօնեցին
կը յիշէ «բազմամարդ պաշտօնապայծառ
երգեցովք և գրական գետողօք» Նարեկայ
վանքը, բայց չի խօսիր Գր. Նարեկացիի
մասին, և այս անոր համար հաւանաբար,
վասնզի այն շրջանին երբ Ասողիկը իր
տիեզերական պատմութիւնը կը վերջաց-
նէր, Նարեկացին գեռ նոր էր յօրիներ իր
ողբերգութիւնը, զինք համբաւող Նարեկը։

Իմ ծրագրէս գուրս է թիւերով, պատ-
մական վկայութեանց ցուցմունքներով,
գասական կենսագրական մը յօրինել։ Կը
փնտում իր ծնունդին մէջ արեան, ժա-
ռանգութեան և անդրանիկ տպաւորու-
թեանց ձայներ միայն։ Որդին է Խոսրով
Անձեւացեաց եպիսկոպոսին, ժամանակի
յայտնի և հմուտ եկեղեցականներէն, որ
գրած ունի մեկնութիւն ժամակարգութեան

և մեկնութիւն խորհրդոյ Ս. Պատարագին:

Դրիգոր Նարեկացին ծնած է 940ին, կամ ամէնէն ուշը 949ին, վասնզի 950ին իր հայրը եպիսկոպոս է արդէն, ծնած հաւանաբար կամ Ռշտունեաց գաւառի Նարեկ գիւղին կամ Անձեւացեաց գաւառին մէջ։ Կանուխսէն կորսնցուցեր է իր մայրը։ Հայրը՝ հոգեւորական ասպարէզ ընդզրկելով իր անդրանիկ զաւկին Յովհաննէսի հետ Գրիգորն ալ յանձներ է Նարեկայ մեծանուն վանահօր և իր ազգականին՝ Անանիա Նարեկացիին խնամքին։

Նարեկացիի մօր հօր եղբօր Անանիացի եռանդուն ջանքերուն շնորհիւ Նարեկայ վանքին մէջ նոր թափ ստացած կըրթական և կրօնական կեանքին մէջ Գր. և իր եղբայր Յովհ. լաւագոյն պատեհութիւն ունեցան մշակելու և խորացնելու իրենց հոգիի և մտքի բազմակողմանի ձիրքերը։ Գրիգոր գեռահասակ, զրկուած ընտանեկան կեանքէն, և անջատուած արտաքին աշխարհէն, մեծցած ու գաստիարակուած է վանքին մէջ, ծաղիկ հասակին ընդունելով վանականի կնդուղը։ 977ին քահանայ է արդէն, ինչպէս ինքը կը յիշէ եր «Երգ Երգոց»ի մեկնութեան յիշատակարանին մէջ։

Իրբեւ վանկական, ենթակայ եղած է ճգնաբանի խստութիւններուն, «ձայն հառաջանաց», «աչք կողկողագինք», արտասուօք», «ծնկովքն հաստատութեամբ իրը գարշապարս ոտին վարիլ», ահա իր կեանքին օրակարգը, եթէ իր ողբերգութիւնը իրբեւ պարտք ու պահանջ հարազատ բըխումն է ժամանակի վանական կեանքէն:

Միւս կողմէն Նարեկացին տակաւին կենդանի թէեւ համբաւուած է եղեր իրբեարդար և սուրբ; ունեցեր է միւս կողմէն իր թշնամիներն ու բամբասողները, որոնք ծայթ ու հերձուածող կ'անուանէին զինք: Եւ այս այն պատճառաւ ըստ Յայսմաւուրքի, որովհետեւ ան կը ջանար ուղղութեան մէջ գնել եկեղեցւոյ խանդարուած կարգերը: Այս երկերես վկայութիւնները զիրար չեն ժիստեր, ընդհակառակն ցոյց կուտան թէ Նարեկացին միայն իր հոգիի փրկութեան համար աղօթող մը եղած չէ, և չէր կրնար ըլլալ իրբեւ իր ժամանակի համբաւուած հմուտը և ամէնուրեք զգացուած մտաւոր ու հոգեկան պէտքին ի պաշտօնէ յանձանձիչը:

Սակայն կ'արժէ հոս յիշատակել որ Նարեկայ Ռւխտին նկարագրի յատկանշաւ

կան մէկ գիծն ալ կը թուի եղած ըլլաւ
այն անկաշկանդ ոգին՝ զոր ներշնչած է
ինք Անանիան և զոր հաշտ աչքով չէ գի-
տած ժամանակակից հոգեւորականութիւ-
նը։ Թոնդրակեցւոց աղանդին հանդէպ այդ
ուխտին լայնախոհ կեցուածքը՝ որ իր վը-
րայ է հրաւիրեր եկեղեցական բարձրագոյն
իշխանութեան կասկածը, յայտնի ապա-
ցոյց է ասոր։

Ինչպէս կը տեսնուի իր մէկ յիշատա-
կարանէն՝ Նարեկացին եղած է անձանձիր
ընթերցող մը և հմտացած իր ժամանակի
մատենագրական գրեթէ բոլոր ինքնազիր
և թարգմանածոյ արտադրութեանց՝ որոնց-
մէ մէջքերումներ կ'ընէ յաճախ իր երկե-
րուն մէջ։ Իր հմտութիւնը ձեռք բերած է
անխոնջ ընթերցասիրութեամբ, Մոկաց
Ստեփանոս եպիսկոպոսին գիմելով կը գրէ
և ինձ տառապելոյս օգնեա աղօթիւք,
որ յարաժամ գեգերիմ յընթեռնուլն»։ Իր
հմտութեան համար է անշուշտ որ վար-
ժապետ կը կարգուի ըստ Յայսմաւուրքի,
Նարեկայ վանքում ավարժապետ միան-
ձանց ի սուրբ վարս և յաստուածային գի-
տութիւնո»։ Իսկ իր գիտութեան, միան-
գամայն և ներշնչումի գլխաւոր աղբիւրը՝
որ կարելի է ըսել թէ սպառած է իր յի-

շողութիւնը՝ Աստուածաշունչն է եղած։
Նարեկացիի հրեղէն լեզուին մէջ մարգա-
րէներ և քնարական շունչ սաղմոսները
խոշոր չափով իրենց նպաստն են բերած։
Թէ Նարեկացին տեղեակ էր այլ լեզունե-
րու՝ կը մնայ խնդրական։ Իր քանի մը
բառախաղերը, գլխաւորաբար «Միւռոն»ի
գլխուն մէջ, ոչինչ կ'ապացուցանեն։

Ինչպէս կը տեսնուի այս շատ հակիրճ
կենսագրական տեղեկութիւններէն, Նարե-
կացիի կեանքը եղած է շատ միատեսակ,
աղօթել, կարդալ, գրել, գառ տալ, խրա-
տել։ Միակերպ կեանք մը որ ձանձրացու-
ցիչ պիտի ըլլար Նարեկացիի նման զգա-
յուն սրտի մը և վառ երեւակայութեան
տէր անհատին համար։ Անշուշտ մանկու-
թենէն այդ աշխարհին իր ընտելացումը
փաստ մըն է այս իրողութեան, սակայն
միւս կողմէն պէտք չէ մոռնալ ժամանակը
իր տիրական և խոշոր ձայներու կանչին
մէջ։

Շրջանը զոր Միջին դար կը կոչենք,
կը զատորոշուի հին կամ դասական և ար-
դի դարերէն, իր իւրայատուկ կրօնական
ըմբռնումով, ուր քաղաքական և կրօնա-
կան կեանքը զատորոշուած պաշտօններ

ըլլալէ աւելի երեսներ են։ Դ. գարուն և թիւզանդական շրջանին ժողովուրդը և պետութիւնը քրիստոնեայ են, բայց կեանքի ասպարէզները կը մնան անփոփոխ։ Միւս կողմէն Միջին դարը մտաւոր և հոգեկան կեանքի անկման շրջանն է։ Արեւելքի մէջ արաբական արշաւանքը, իսկ արեւմուտքի մէջ բարբարոսներու ներխուժուժումը կը խանգարեն ու կ'այլայլեն շատ բան։ Մարդկային մտածողութեան մէջ կը թանձրանան նախապաշարումներ, հրէական անթոյլատու ոգին, պատկերապաշտութիւն և ընդհանուր մտածողութեան ռամկացում։

Արդի կրօնական մտածողութիւնը անհատական, կամաւոր և քննադատող է, ապաշխարանքի զգացումը տկար է, իսկ բարոյական պարտաւորութեանց զգացումը ուժեղ։ Միջնադարեանը ընդհակառակն ընդհանուր էր և անքննադատ, բայց ունէր խոր զգացումը ապաշխարանքի, և տկար վարք բարոյականին մէջ։ Միջին դարը ունէր մեծ գաղափարականներ, բայց շատ քիչ գաղափարներ, որոնք կառուցուած էին մանկունակօրէն, կոշտ և նիւթական։ Գիտական իրենց պաշարն ու հասողութիւնն ալ ճոխ ու յստակ չէր, որուն

պատճառաւ հրաշալին կը տիրապետէր
մտքերու :

Թէ Հայաստան իբրեւ մաս արեւելքի ,
խրած իր մեկուսացմանը մէջ , որքան
կ'իւրացնէր այս ընդհանուր վիճակի հան-
գամանքներէն , երբ նկատի ունենանք
մանաւանդ աղքային իր ինքնադրոշմ նը-
կարագիրը , հարցը կը գառնայ աւելի քան
գժուարալոյձ : Աակայն արտաքին և ներ-
քին տուեալներով , գժուար չէ կառուցանել
կարելի իրական աշխարհը իր մտայնու-
թեամբ , ձգտումներով ու կրօնական խոր
աշխարհայեացքով , որ մեր պատմու-
թեան ժ . դարն է :

ՄԻԶԱՎԱՅՐԸ

Ճշտորոշել կարենալու համար Նարեկացին գէմքը, անհրաժեշտ է տալ, որքանոր կը ներեն միջոցները՝ այն միջավայրը ուր սնաւ, ապրեցաւ ու ստեղծագործեց Նարեկացին, վասնզի իր միջավայրէն փրցուած և լոկ ինքն իր մէջ նկատուած կեանք մը, նման է անշրջանակ նկարի մը, որ շատ բան կրնայ կորսնցնել իր հարազատութենէն:

Երբեմն սովորութիւն է դարերը բընօրոշել ու ներկայացնել միակ մարդու մը գէմքովն ու անունովը։ Ժ. դարը իր ոգիով ու ձգտումներով եթէ ուզենք Նարեկացիով ըմբռնել, ընդհանուր կերպով դիմագրծած կ'ըլլանք այդ դարը իր որոնումներուն մէջ, որ գագաթումն է միջին դարերու յատուկ աշխարհատեսութեան, ուր կեանքը այլեւո բնութեան անհասելի օրէնքներու բոլորանուէր հպատակում մը չէ, ուր այլեւո մարդը իրեն կը ներէ իր ներքին աշխարհը ունենալ, գերիվեր արտաքին աշխարհէն. մեծ ու բնակելի երկինք մը գլխուն վերեւ լի սուրբերով և հրաշքներով։ Երեւակայութիւնը ոչ նուազ հարուստ է տեսլիներու, երազներու և

կրակի ու գժոխքի սարսափներով . ու միտքը կը կարծէ իր ակօսը գտած ըլլալ երբ մտածումին սլաքը կ'արձակէ մեծ կապոյտն ի վեր , գէպի գաշտերը Աստուծոյ արքայութեան : Ասոնց կուգան խառնուիլ , գոյն և ձեւ տալ պատմական առասպելներ , ժողովրդային հաւատալիքներ և մըտացածին զրոյցներ :

Այս երանգաւոր , պակուցիչ և կարելի իրական մտածումի և զգացումի աշխարհին մէջ , որ պատմութեան Միջին դարն է , կեանքը իր ուրոյն չուկէտը ունի , և իրեն ու երեւոյթները կը պայմանաւորէ իրեն յատուկ վեհ բայց մանկունակ եղանակով :

Եթէ անհատները անձնաւորեալ արտայայտութիւններն են զիրենք ծնող ցեղին և ժամանակի ոգիին . անոնց կեանքը պէտք է որոնել ոչ թէ հոյլ մը թուականներու և ծանօթութիւններու մէջ , որոնցմով կը հիւսուին կենսագրութիւնները , այլ լոյսին մէջ այն ձգտումներուն և շարժառիթներուն , որոնք կը յատկանշեն անոնց ապրած ժամանակն ու միջավայրը : Շրջանը որուն մէջ կազմուեցաւ Նարեկացին ըսինք արդէն թէ Ժ . դարն է , վանական կեանքի ոսկեդարը մեր պատմութեան մէջ :

Վանական, ինչպէս նաեւ անապատական ապրումներու կատարը եղող այդ գառու մէջ ժառանգաբար աւազանուած են քոլոր հին կրօններու, Հնդկական, Եգիպտական, Բաբելոնական, Հրէական և Յունական ճգնողական ճգտումներու արդիւնքները։ Մենակեացը, անապատականը եւ վանականը, իրենց կենցաղի ճշտորոշուած երեսներով, քով քովի են։

Երկու սեռէ անապատ քաշուողներու մեծագոյն մասը չքաւոր դասակարգէն էր։ Կային նաեւ քաղքենիներ, ազնուական դասի ներկայացուցիչներ և իշխանական տոհմէն եղողներ։ Վանքերու մէջ կը կիրարկուէր հասարակապետական իրաւակարգ, բոլորը անխտիր նոյն ապրուստն ու կապուստը ունէին, տարբերութիւնը «սըրբակեաց» ըլլալու իւրաքանչիւրի հոգեկան տուեալներով իր ի գործ դրած ճգնողական միջոցներուն մէջն էր։ Կային այնպէս մանուկներ և պատանիներ։ Ընչագուրկներու այս ներկայացուցիչներէն շատեր զոհերն ու բողոքներն էին ժամանակի իրաւակարգին, անապատը փախած իրենց հոգիին տագնապը մեղմելու։ Կային նաև, թիւով քիչ, բայց անհատական ներքին պատճառներէ մղուած առանձնացողներ։

Այսօր գժուար է անշուշտ լիովին վերապրիլ այն աշխարհակայեցքն ու մտայնութիւնը զոր քրիստոնէութիւնը առաջբերաւ հոգիներու մէջ։ Դարեր առաջ ապրող մարդուն համար նոր վարդապետութիւնը իր Յարութեան գաղափարով, հանգերձեալ կեանքի պատկերով, երկնքի և գժոխքի վիճակներով, իրական արժէք էր և կենդանի ուժ, որուն միտիլն ու հասնիւը կէտ նպատակ էր ամէն որոնող և տանշուող հոգիին։ Անշուշտ բոլորը այս մտայնութեամբ ներս չէին մտներ անապատէն կամ վանքէն, սակայն բոլորն ալ Աստուծոյ հովանիին տակ կ'ուզէին ապրիլ։

Նախորդ գլխուն մէջ ըստնք արդէն թէ քրիստոնէութեան հետ Հայաստան եւս հանդիսարան կը դառնայ անապատական և վանտական կենցաղին՝ տակաւին Դ. դարէն սկսեալ։ Ոսկեանք, Սուքիասանք, Հոկիսսիմեանք, հակառակ իրենց շուրջ հիւսուած առասպելախառն զբոյցներուն, անապատական կենցաղի վկայութիւններն են մեր մէջ։ Մեծն Ներսէսի առաջին տարիներուն, երբ հայ աշխարհը համեմատաբար աւելի խաղաղ վիճակ ունէր, քրիստոնէութեան զօրացման հետ վանական կեանքն ալ բարդաւաճեցաւ, Բարսեղի Կա-

պադովկիայում հիմնած վանքերու օրինակով ու կոմիտ ու կանոններովը : «Մեծն Ներսէս անապատ և անմարդաբնակ վայրերում մենաստաններ և եղբայրանոցներ կը շինէր , անոնց տեսուչ նշանակելով Շաղիտան , Եպիփան , Եփրեմ , Գինգ եւ ուրիշներ » (Խորենացի , Գ . Գիրք , Գլխ . ի .) : «Եւ Ս . Գինգը բոլոր անապատները կը լեցնէր մենակեացներով , բոլոր շէները վանքերով » (Փատոպան) : Հայաստանի հիւսիսային մասի , Սիւնիքի մէջ յատկապէս կը զարգանան անապատներ , ուր առանձնացողներու յարմար և վտանգներէ զերծ տեղեր շատ էին : Դժուարանցանելի , կտրատուած և կեղրոնական քաղաքներէ հեռու այդ վայրերը այլապէս յարմար մարզեր էին : Այդ անմատչելի և ամայի բարձունքներուն վրայ , ուր մարդուն ճգնաւոր ըլլալը կուգայ , վասնզի մարդը երբեք ինքզինքը չի զգար այնքան մինակ ու մօտն Աստուծոյ , որքան այդ երկնամերծ կատարներու հովանիին ներքեւ :

Ե - Զ . դարերուն՝ հայ վանքերու և անապատներու ներքին կեանքը աւելի կազմակերպուած է . Եղիշէի և Յովհ . Մանդակունիի գրուածներէն կ'երեւի թէ ճգնաւորական կեանքը բաւական զարգացած էր :

Զ. գարուն յիշատակուած նշանաւոր ճըդ-նաւորներ են Թաթուլ և Վարոս Վիշապաձորում, Գիւտ ճգնաւորը Երասխի ափին, որ իր վանքը ունէր, ուր կային աւելի քան 500 ճգնաւորներ :

Անապատական կեանքի գարգացումը ինչպէս այլուր, նոյնպէս Հայաստանի մէջ կապուած էր պետական կեանքին : Է.-Ը. գարերուն արաբական արշաւանքներու ժամանակ, Երբ անկախ ու բարգաւաճ աւատական իշխանութիւնները կը խորտակուին, անոնց հետ վանքերն ալ կ'ամայանան, և վանական կեանքը կը թուլնայ : Իսկ Թ. և Ժ. գարերուն, Երբ մեր աւատապետական երեք մեծ իշխանութիւնները, Բագրատուննեաց, Ալիւննեաց և Արծրուննեաց, նորէն կը բարգաւաճին, վանական և անապատական կեանքը թափ կ'առնէ այս անգամ շատ աւելի արգիւնաւոր և մեծ չափերով :

Ժամանակի մտայնութիւնն էր որ մարդ իբր խոտ պիտի թառամի և անոր փառքը ծաղկի նման պիտի թօթափի, ուստի լաւագոյն է բարի գործ կատարել և իր հոգիի փրկութեան աշխատիլ : Հայ իշխաններու մէջ տեսակ մը մըցանք կար վանքեր շինելու և բարեկարգութիւններ ընելու : Ասողիկ (Դ. Գիրք է. Գլուխ) մանրա-

մասն կը պատմէ թէ ինչ նշանաւոր վանքեր շինուեցան Արաս Բագրատունիի և Անանիա Մոկացի կաթողիկոսի ժամանակ, «Հայոց աշխարհում կը ծաղկէին ու կը պայծառանային կրօնական կարգերու հանդէսը»: Ժամանակակից տարեգիրները բազմաթիւ վանքեր կը յիշեն, որոնց գլուխաւորները ըսինք արգէն:

Հայ վանքերն ու անապատները իրենց կենցաղով տարբեր չէին արեւելքի միւսնման հաստատութիւններէն: Գրիգոր Նարեկացին այս կարգի հաստատութիւններէն մէկուն՝ Նարեկայ Վանքին մէջ սնաւ ու կազմուեցաւ:

Ինչ որ սակայն շեշտուած կողմը մնաց միշտ հայ վանքին և անապատին, ատիկա իր հոգիի գպրոց մ'ըլլալու զուգընթաց՝ մտքի ալ մարզարան մ'ըլլալն էր, ուր մերցեղին կեանքն ու քաղաքակրթութիւնը կարելի չափով գտած է իր արտայայտութիւնը, գարերու երկայնքով:

Աշոտ Երկաթի մահէն յետոյ եկող հարիւրամեայ խաղաղութեան շրջանին, ճարտարապետութեան, քանդակագործութեան և նկարչութեան հետ կը մշակուին կրօնական, պատմական և մեկնողական գրականութիւն մը, միակ և գլխաւոր երեսները

գրեթէ մեր գասական գրականութեան բովանդակ շրջանին։ Թէեւ կազմակերպուած գպրոցներ գոյութիւն չունէին, բայց վանահայրերը, յաճախ ուսեալ մարդեր, իրենց շուրջ կը խմբէին ուսումնասէր և ընդունակ հոգիները։ Անոնց հմտութիւնը գլխաւորաբար Ա. Գրքի և կրօնական գրականութեան շուրջ կ'ամփոփուէր։ Այսպիսիներ «մեծանունն ի գիտութիւն» եղած են Մովսէս, Դաւիթ և Պետրոս, որոնք լայն հռչակի տիրացած են իրենց ժամանակին։ Ասոնց կարգէն էին Ասողիկի յիշած «իմաստակն Աամուէլ, բազմաշնորհն ի գիտութիւն գրոց սրբոց և յերգս երաժշտութեանց»։ Նոյն պատմիչը կը գրէ Խլածորի Վանքի վանահայր Բարսեղի համար թէ կը լեցնէր «զամենեցուն զպակասութիւն կամ զվերակացութիւն գիտական և իմաստնական հանձարով»։ Նոյնպէս Մովսիսավանքը Խարբերդի մէջ հարուստ է եղած «բազմապայծառ և բնական իմաստնովք»։ Այս գիտնական վարդապետներու մօտ, ինչպէս ըսինք, կը հաւաքուէին ուսումնածարաւ բազմաթիւ երիտասարդներ, յանձն առած ամէն զրկանք սիրով կը շտեմարանէին իրենց վարպետներու գիտցածը, որ ուրիշ բան չէր, բայց

Սուբբ Գրքի մասին դպրոցական (scolastique) նըբամիտ մեկնաբանութիւններ, և գաւանական վէճերու շուրջ ծանօթութիւններ։ Այս կերպ պէտք է ստացած ըլլայ նոյնպէս Գր. Նարեկացին իր ուսումը առ սոս Անանիա Նարեկացիի, իր մեծ անուն աղքականին, որ իր կարգին «բանիքուն պուետիկոս» մըն էր։

Պէտք չէ մոռնալ նոյնպէս թէ, քաղաքական տեսակէտով, թ. գարուն արաբական տիրապետութիւնը իր վայրէջքի մէջն է, և կեղրոնէն հեռու ինկող երկիրները անպատիժ իրենց անկախութիւնը կը փորձէին վերագտնել։ Բագրատունիք տըւին փաստը, և շատ չանցած Արծրունիք և Ռշտունիք կազմեցին փոքրիկ թագաւորութիւններ։ Աւելի քան դար մը տեսող այս խաղաղութիւնը պիտի քաջալերէր ու նպաստէր քաղաքակրթական ձեռնարկներու, տաճարներ, վանքեր, պալատներ ու մանաւանդ այս բոլորը իմաստաւորող և անոնցմէ բխող գրական կեանքի մը վերազարթումը, մեր մեծ ագոյն դարերէն մին պիտի լնէր Ժ. գարը։

Այս վերազարթումը Հայաստանի յատուկ չէր, արաբական կայսրութեան մէջ եւս Գուրանի շուրջ լեզուագիտական և

աստուածաբանական շրջան մը կը սկսէր։
 Յետոյ բժիշկներ, աստղագէտներ և իմաս-
 տասէրներ կը փորձէին կարելի ճիգը իմա-
 ցական նոր դար մը երեսելու։ Ժամանա-
 կագիրներ և պատմագիրներ ամէնուրեք,
 և մահմետական հողին վրայ կը զարգա-
 նար ժամանակին յատուկ օրէնսգիտութիւն
 մը՝ որ այսօր իսկ ուշագրաւ է։ Կը ծնէին
 ու կը զարգանային միստիքական աղանդ-
 ներ, որոնք ունէին իրենց զարմանալի
 վարդապետութիւնները, բանաստեղծու-
 թիւնը, մեթոտները, աստիճանները, հը-
 րաշքները և կատարելութեան հասած սուր-
 բերու ազնուականութիւնը։

ՆԱՐԵԿԻ ՆԱԽԸՆԹԱՑԸ

Նարեկէն շատ առաջ քրիստոնէական կեանքը Հայաստանի մէջ քանիցս իր ծաղկման շրջաններն էր ունեցած։ Աղօթքներ գրելը՝ առհասարակ եկեղեցւոյ հայրապետներուն սիրելագոյն զբաղումներէն մին էր։ Մեղի ծանօթ աղօթագիրները երկու գըլխաւոր և այլես հասարակաց մեթոտներ կը կիրարկէին, կամ աղօթքը կը հիւսէին յառաջադրուած նիւթին չուրջ՝ որոշ զգացումներու և մղումներու ներքեւ, ինչպէս փառաբանութիւն, չնորհակալութիւն, զղջում և ապաշխարութիւն, մաղթանք չնորհքին, հոգեոր օրհնութեան, յաջողութեան, պաշտպանութեան կամ առողջութեան համար, և կամ ասոնց ամենուն կ'անդրագառնայ միանգամայն, խտացնելով զանոնք նոյն աղօթքին մէջ։

Այդ գրականութեանը մէջ կար յատկապէս անապատականին վերաբերեալը, որմէ անապատականը կը ստանար իր մըտաւոր սնունդը։ Եղիշէի «Բան խրատու յաղագս միանձանց»։ Լուսաւորչին վերագրուած Յաճախապատում ճառերու իդ. գլխում նոյնպէս վանականներու յատուկ

խրատներ կան։ Միանձանց համար խրատներ գրած է նաեւ Նարեկացիի ուսուցիչ Անանիան։

Ինքնուրոյն գրուած քներէն աւելի կային թարգմանածոյ վկայաբանութիւններ և եկեղեցւոյ նշանաւոր հայրերու գրուած քներ, խրատներ և աղօթքներ, ինչպէս Եփրեմի, Բարսեղի, Կիւրղի և Ոսկեբերանի գրուած քները։ Ասոնցմէ մեր մէջ ամէնէն աւելի տարածուած և ծանօթը եղած է Եփրեմ Ասորու «Գիրք աղօթից»ը՝ որ քանիցս Նարեկացու ողբերգութեան հետ է հրատարակուեր, երկուքին միջև եղած գաղափարի և ոճի նմանութեանը պատճառաւ։

Աղօթքներ ու խրատներ ունի նաեւ Մանդակունին, և իր «Վասն խոստովանութեան» ճառը շատ նմանութիւններ ունի Նարեկացիի ողբերգութեանը հետ։ Հայ եկեղեցւոյ ժամերգութիւնը ճոխ է ապաշխարութեան աղօթքներով և քարոզներով։ Ճգնաւորներն ու անապատականները ուշադրութեան առարկայ են նաեւ մեր շարականներու մէջ։

Մեր գրականութեան, այսինքն գրաւոր գպրութեան, առաջին օրերէն սկսեալ հայ մտքի ազգային ստեղծագործութիւնը ամէնէն աւելի երեւան պիտի գար բանաս-

տեղծութեանը մէջ : Եկեղեցական բանաստեղծութիւնը ուրիշ բան չէ բայց օրհներդութիւնը ընդհ . Եկեղեցւոյ մէջ ծաղկած ու զարգացած , քրիստոնէութեան աստուածավաշտութեանը հանդիսաւորութիւն տալու համար : Եկեղեցւոյ կազմաւորման նախաշրջանին կ'երգուէին հրէական սովորութեամբ սաղմոսներ , և Ս . Գիրքէն կարգ մը օրհնութիւններ , սակայն կրօնական եռանդը տակաւ չբաւարարուեցաւ միայն հին երգերով և յօրինեց նորերը :

Մեր եկեղեցւոյ հոգեւոր երգարանը ճոխ է , թէև անոնց հեղինակներէն շատեր կը մնան անծանօթ : Թէ բանաստեղծութեան այս տեսակը ինքնաբուխ չէ եղած մեր մէջ և ազդուած ու հետեւած է գլխաւորաբար Ս . Գիրքին և յոյն եկեղեցւոյ օրհներգութեան զարգացման , ոչինչ կը կորսնցնէ իր արժէքէն , երբ նկատի ունենանք մանաւանդ ընդհանուր և հասարակաց տուեալները նոյն սեռին : Թող թէ հայ շարականոցը ունի ինքնաբուխ և իրեն յատուկ այնպիսի երգեր՝ որոնք միա՛յն հայուն կրնան ըլլալ : Ոչ մէկ օտար եկեղեցի մեզի չափ շատ հոգեւոր երգեր ունի , որ կը բարացուցէ մեր ժողովուրդի բանաստեղծական նկարագիրը :

Եթէ յոյն և լատին հոգեոր քերթողութիւնը տիրապետուած է հայեցողական եւ մորալ ձգտումներով, մերը տիրապետուած է ոգեղէնութեամբ, գորովով, որ այնքան անհրաժեշտ է ստեղծագործութեան թափը կարելի ընելու համար։ Եւ այս տարբեր չէր կրնար ըլլալ. Եթէ աղօթքը ճիշն է տառապողին, անօդնականին, Եթէ ան օրհներգն է և շնորհակալութիւնը բարիին, Եթէ յոյսն ու երազն է այս կեանքէն վեր ուրիշ կեանքի մը, ով մեզմէ աւելի տառապեր, սիրեր և երազեր է։ Մեր ժողովուրդը տեսլապաշտ, բարի, այս կեանքէն անդին տեսնող և անմահութեան կերպարանք ստացող ժողովուրդ է, և աղօթքը շնչառութեան չափ անհրաժեշտ ու բնական է իրեն համար։

Եթէ հոգին եղած է երգելու համար, ան եղած է աւելի ևս աղօթելու համար։ Ան որքան համերգ մը, նոյնքան և աղօթք մը, սաղմոս մըն է։ Հոգին կ'աղօթէ ուրովհետեւ ինքզինքը կ'զգայ շատ պղտիկ՝ ընդարձակ այս տիեզերքին մէջ, զարհուրելի ուժերու առջեւ, կիրքերուն առջեւ՝ որոնք կ'ոռնան մեր ներսը, աւելի փոքր՝ հոն, ուր մեզ կ'առաջնորդէ մեղքը և ուր մեզ կը հալածէ խղճի խայթը, պղտիկ՝ կեանքի փորձութիւններուն դէմ, և աւելի պղտիկ՝

մահուան առջեւ : Այնքան տկար ենք որ կը
փնտուենք բնազդօրէն մեր վերև անհուն
գորով մը , հայրական զօրութիւն մը որ մեզ
պաշտպանէ , ու մեր ձեռքերը կը միանան
և մեր ծունկերը կը ճկին անդիմագրելիօրէն
անոր առջեւ , և որուն կ'աղաղակենք խե-
լայեղ , «օգնութիւն» :

Ինչպէս կը տեսնուի , եթէ աղօթքը
աստուածային է շնորհիւ Անոր , որմէ
կ'աղերսուի , խորապէս մարդկային ալ է ,
շնորհիւ այն զգացումներուն , զորս մարդը
ունի : Աղօթքը դուստրն է վշտին և սիրոյն :

Եւ որովհետեւ աղօթքը մարդկային է ,
հետեաբար տիեզերական : Ան կը հնչէ ամէն
տեղ , ուր կայ մարդ մը որ կը տառապի , սիրտ
մը որ կը փափախէ : Պլուտարքոս կ'ըսէր . «Ա-
ռանց պատուարի քաղաքներ կան , բայց
առանց տաճարներու քաղաքներ չկան» :

Մարդիկ կ'աղօթեն սինակոկներու մէջ ,
մզկիթներու մէջ , Հնդկաստանի կոտու-
ներուն մէջ , մարդիկ կ'աղօթեն նաև բաց
երկնքի ներքեւ , անտառներու խորը և ան-
հորիզոն անապատներու աւազին : Ամէն ա-
ղօթք կընայ հպիլ Աստուծոյ սրտին՝ երբ
անկեղծ է , սակայն այնքան աւելի սրտա-
գին է ան երբ հոգիով և ճշմարտութեամբ
է , այնքան աւելի հզօր ու լայն է իր թը-

ոիչքը, երբ չէ ծանրացած աւելորդապաշտութեամբ։ Ամէնէն գեղեցիկ աղօթքը ամէնէն պարզ աղօթքն է։

Գիտութիւնը մեզի կ'ըսէ թէ ոչ մէկ ոյժ կը կորսուի բնութեան մէջ, թէ ամէն թրթուացում կը միսրճուի անսահմանօրէն եթերին մէջ։ Նոյն է հոգիի երկնալին թրթուացման համար՝ որ աղօթքն է։ Ան կը ճամբորդէ անհունին մէջ և հպելէ վերջ սրտի մը որ մեզ կը սիրէ, կը վերադառնայ մեզի օրհնութեամբ։

Երբ ժողովուրդ մը կ'աղօթէ, ան կըրսնայ անցնիլ ցաւագին տագնապներէն և գուրս գալ անոնցմէ ճակատը վեր, խոսվքէն վերջ, վերագտնելով խաղաղութիւնը իր հոգիին։ Ան այս կերպ կը գտնէ իր հաւատքին մէջ հոգեկան վերանորոգման և երիտասարդութեան ոյժ մը։ Ահա թէ ինչ չու համար հայ ժողովուրդը անմահ է, հակառակ իրեն եկած բոլոր չարիքներուն։ Նարեկացին հայ մըն է և մեծ աղօթող մը։



Գ Ի Ր Ք Ը

Նարեկացիի գործերուն մէջ ամէնէն նշանաւորը աղօթամատեանն է, հոչակաւոր Նարեկը, որ Նարեկացիի կեանքին վերջալուսային բոցավառումն է։ Նարեկացիէն մեզի հասած միւս երկերը, գանձեր, տաղեր, ներբողներ և մեկնուքիւնը, բացի ողբերգութենէն և քանի մը տաղերէն, նիւթով և ձեւով տարբերութիւն չունին ժամանակի նման սեռերէն։ Ճիշտ է թէիր մեկնողական և ներբողական գրութիւններու մէջ, որոշ չափով կը զգացուի բանաստեղծական շունչ և քնարական զեղումու թափ, բայց անոնք կը մնան պարտադիր նման նիւթերու մշակման եղանակին։

Նարեկը կը բաղկանայ 95 աղօթքներէ, որոնք երբեմն հաւատոյ հանգանակի, յաճախ խորհրդածութեան և երբեմն աչխրատի նկարագիրներ կը ստանան, կոտրեւով սակայն միշտ դասական կաղապարը ընկալեալ ձեւերը, դառնալու համար շեշտօրէն անձնական վկայութիւն։ Հակառակ սաոր սակայն, անոնց բոլորին ամէնէն ուշագրաւ և հասարակաց յատկանիշերէն մինէ նիւթի, շարժառիթի և տեսակէտի նոյ-

Նութիւնը, այնքան որ ընթերցողը եթէ
նկատի չունենայ արտայայտման զանազա-
նութիւնը և ոճի ելեւէջքը, կրնայ գան-
դատիլ տիրող միօրինակութենէն:

Նարեկացին իր հետաքրքրութեան եւ
խորհրդածութեան արժանի մէկ բան ունի,
ատիկա հոգիին փրկութիւնն է, զոր պէտք
է ապահովել զղջումով և ապաշխարու-
թեամբ: Ինչ նիւթով և տրամադրութեամբ
ալ սկսի, իր գրիչը անդիմադրելիօրէն կը
հակի դէպի զղջում, կողմնացոյցի ասեղին
պէս, որ կարգ մը տատանումներէն վերջ
կը դառնայ դէպի հիւսիս:

Յետոյ անիկա գիրքին սկիզբէն մինչև
վերջը կը տառապի ծրագրի մը պակասէն,
յատկանիշ մը որ յատուկ է առաւել կամ
նուազ չափով բոլոր հին նման գրողնե-
րուն: Նիւթը չի նորոգուիր, իսկ աղօթք-
ները կը շարունակուին առանց որոշ ըստո-
րաբաժանումի և կարգի: Նարեկի մէջ ա-
մէն ինչ ներենչական է կարծես և ոչինչ
ծրագրուած: Գլուխ առ գլուխ իրարու կը
հետեւին նոյն հանդիսաւոր վերտառութիւն-
ներով «Վերստին յաւելուած, կրկին հե-
ծութեան նորին հսկողի առ նոյն աղերս
մաղթանաց բանի: Ի խորոց սրտի խօսք
ընդ Աստուծոյ»: Նոյնպէս գիտակցարար,

Կարծես ներքին ոյժէ մը մղուած , Նարե-
կացին օրէ օր իր շարադրած այս մաղ-
թանքներուն վրայ հատ մըն ալ կ'աւելցը-
նէ , նախորդ օրուան թախանձագին , արտա-
սուաթոր հեծութիւնը կը կրկնէ , և Աս-
տուծոյ գուռը ափ կ'առնէ Անօր հետ սիրտ
սրտի խօսելու համար : Այսպէս միակ նը-
պատակի մը և իղձի մը բռնութեան յանձ-
նուած մէկը , շատ բնական է չխորհի այն
դասաւորումներուն՝ որոնք անհրաժեշտօրէն
կը պահանջուին :

Հակառակ ասոր սակայն , իր մտքին
իշխող գաղափարը , մտասեւեռումը , կը
ստեղծէ ձեւերու , բացատրութիւններու
խելայեղ այլազանութիւն մը : Արագ ըն-
թերցողի համար ելեւէջը , նուագը և ներ-
շընչումը ու մռնչող ոգին , կ'առինքնեն ու
կը գահաւիժեն զինքը , իսկ եթէ մէկը մը-
տագրութեամբ վերծանէ , միսիթարութիւն
միայն կ'ունինայ իմաստին ճոխ և ստուե-
րոտ ծոցը միսրճուելու :

Նարեկացին հաւատքի գարուն մարգն
է , և հետեւաբար իր միտքը միշտ թարմ
ու բեղուն է աղեղի մը պէս պրկուած :
Ան Աստուծոյ հետ կը խօսի դէմ առ դէմ ,
ծունկ ծունկի , ինչպէս կ'ըսէին հիները :

Նարեկացին բանաստեղծական հղօր

խառնուածք մըն է, հրայրքոտ, ջղուտ,
խիզախ և թափանցող երեակայութիւն մը
որ կեանք և կերպարանք կուտայ իր մը-
տածումներուն։ Հմուտ, գիտուն և աստ-
ուածաբան, բայց այդ մասին չի խօսիր,
զինք տիրապետող գաղափարը հոգիի և
մեղքի արիւնոտ կոխւն է և վերջնական
փրկութիւնը, որ իր գրչին ներքեւ և բո-
ցավառ երեւակայութեանը մէջ կը հալի,
կը տարրալուծուի, և անկէ բիւրեղացած
արդիւնքին մէջ կը տեսնուին բնութենէն
փոխ առնուած գոյներն ու միտքերը, Ա.
Գրքի հայթայթած ոսկեղնիկ դասերն ու
նմանաբանութիւնները և լաւ մարսուած
աստուածաբանութեան մը անսայթագ վը-
ճիւները։ Նարեկացին չի ստորաբաժներ
նիւթը, բայց կը տեսնէ զայն իր բազմա-
զան տարրերուն մէջ։

Նարեկացիի վարդապետութիւնը իր
պատկանած եկեղեցիին վարդապետութիւնն
է։ Աստուծոյ գոյութիւնը իրեն համար ա-
ներկրայելի և հմայիչ, կենսական ճշմար-
տութիւն մըն է, և աղօթքը՝ ներքին հարկ
մը։ Իր աղօթքը առ Աստուած ուղղուած
իղձ մը չէ, այլ հոգեպէս շօշափելի անձ-
նաւորութեան մը հետ գրական խօսակցու-
թիւն մը։ Անոր համար իր աղօթքները խօսք

ընդ Աստուծոյ են և ո՞չ «Խօսք» առ Աստուծուած»։ Աստուծոյ տուած իր մակդիրներէն կարելի է շինել իր յղացքը Գերագոյնին մասին։ Տուիչ պարզեւաց, ինքնաբունքարի, անքնին, ահեղ, անիմանալի, աննառելի, անզննելի, անօօտափելի, անտամանդաղ գիտութիւն, աներկեւան տեսութիւն, անսկիզբ, անսուեր ծագումն, նւմարիտ եականութիւն, եւայլն։ Ու տակաւին ծածկոյթ ցանկալի, արփիացնցուղ ցող, կրկնածիր առողջութիւն, աննախանձ պատիւ, աներեւոյթ շաւիլ, եւայլն։

Լեզուն՝ յորդ է և ճոխ։ Գալով իր ոճին, նարեկացին, ինչպէս կ'երեւի, գիտակցօրէն հետապնդած է ոճի մոգական գաղտնիքը։ Անիկա հետեւակ մաքրապաշտ մը չէ որ կը գոհանայ վերաբտադրելով հին վարպետները։ Իր շեզումը գէպի ժողովը դային լեզուի մշտաբուխ աղբիւրը՝ ուրիշ առաւելութիւն։ Ոճը երանգաւոր և ճոխ, բայց նուազ յղկուած է և կատարեալ։ Պատճուր իր խրթնութիւններուն ու մըթութեան, գուցէ իր խորհուրդներու անկառավարելի բազմութիւնը, ներշնչումի անզուսպ խուժումը, զգացումներու ըզգւըլիսանքը, չենք գիտեր, սակայն ոչ «ք կանգ կ'առնէ գիտելու ասոնք», իր անվախ

ոճի արշաւին մէջ և բռնակալ գեղեցկութեան թափին տակ :

Նիւթը. Գիրքը լաւ կարենալ ընդգրկելու համար՝ անհրաժեշտ է ճանչնալ զայն լեցնող անձերն ու աշխարհները։ Աստուածութիւն, ամէնէն շատ յաճախուած անունը աղօթամատեանին, Նարեկացիին համար իմացական յղացք մը և բնազանցական վերացում մը ըլլալէ հեռի է և գրեթէ միշտ իւրական, գրեթէ շօշափելի, տեսանելի ըզդայնութիւն մը, արտայայտութիւն մըն է, վերագիրներու անհուն տարափով և պատկերներու անսպառ տորմիղով որակուած, ճշտուած և մօտեցուած մեր մեղքերուն և ցաւերուն։ Ս. Գրքին բոլոր գրուագները Անոր փառքին համար, տողի մը, աւելի յաճախ, պարզ ածականի մը կը վերածուին։ Երկնքին և երկրին բոլոր զօրութիւնները շարժումի կը հանուին անոր ոյժ պարզելու։ Եւ մարդոց հոգիին բոլոր ալքերը «կ'արօրագրուին» անոր սրբազան սարսուռը հիւրընկալելու համար։

Անհասանելի այդ բարձրութեան և թըզուկ, տիղմ ու փոշի մարդուն դէմ առ դէմ գալը, գրքին կուտայ անկարելի եղերականութիւն մը, որ գերազանցապէս մարդկային և յուզիչ կ'ընէ իր Աստուծոյն

հետ ի խորոց սրտի եղած այս խօսակցութիւնը։ Աստուածամօր նուիրուած է ամբողջ գլուխ մը Նարեկի, ինչպէս նաեւ գրքին մէջ ուրիշ տեղեր անոր միջամտութիւնը և բարեխօսութիւնը կը հայցուի։ Նարեկացին կը մօտենայ Աստուածամօր շարականներու մէջ Ս. Կոյսին եղած տարփողանքի լեզուով և պատկերներով։

Այդ նմանութիւնները, մեծաւ մասսամբ, իմացական ծագում ունին։ Բայց Նարեկացին մօտ իմացականութիւնը գժուար է զատել զգայնութենէն։ Կրօնական բարձրագոյն յղացքները իր մօտ կը վերածուին գրեթէ նիւթական զգայնութեան։

Երկնայինները. — Նարեկացին հակառակ իր ահագնային երեւակայութեան, համեմատաբար քիչ կը խօսի միջնորդ ու պահապան այս էակներու մասին։ Գրքէն միայն գլուխ մը բացառաբար նուիրած է անոնց։ Մինչդեռ արեւմտեան ազգերու գրականութեանց մէջ՝ երկնային այս զօրքերը կարեւոր գեր ու ծաւալ ունին, Տանքէ, Թասօ, Միլտոն, Միսրիմները այնքան ուշադրութեամբ կը վերաբերին անոնց հետորքան «ստորանկալ» ներուն։

Սատանան եւ իր բանակները. — Երկնայիններուն հետ կարձառուտ՝ Նարեկացին

Զարին ու անոր ուժերուն կ'ընծայէ մասնաւոր ու զարմանալի կարևորութիւն։ Անշուշտ Տանթէի գծած դժբախտ գեղեցկութեամբ նշանաւոր տիպարը չէ անոր սատանան։ Նարեկացիին, վերացեալ ըմբռնում մըն է, զուտ աստուածաշնչական։ Հակառակ ասոր սակայն անոր բանակներուն ոյժը անդիմագրելի է և ամէնուրեք։ Անապատականի մտայնութեամբ կը բազմապատկուին ճգնաւորներու առ աչօք տեսիլները, փորձութիւնները, զգայախաբութիւնները ստեղծելով ճնշում մը գրքին մէջ, որ դիւրին չի փարատիր հակառակ լոյսին հզօր ներազգեցութեանը։

Նարեկացիին և այս չար ուժերուն յարաբերութիւնը գրքին մէջ, կը ստեղծեն մուայլ բայց ամէնէն գեղեցիկ ու սրտառուչ էջերը, վասն զի ան մասնաւոր հաճոյքը ունի այդ պայքարը փնտռելու, պատմելու, երեւակայելու նոյնիսկ։

Մարդը. — Նարեկացիին համար մարդքը ըմբռնում մըն է։ Անոր համար մարդկութիւնը գերազոյն տիտղոս մըն է, որ խնայուեցաւ նոյնիսկ երկնայիններուն։ Եւ որուն յօժարեցաւ սակայն հաղորդուիլ Աստուածայինը, իր երկրորդ գէմքով։ Իրքուր մեղքերով և անկումներով մարդ կո-

չումը նախընտրելի է հրեշտակներէն, ու
ըսնք իրը յօրինում ալ վար կը մնան, քա-
նի որ անոնցմէ առնուած է libre arbitreի
կարողութիւնը :

Մեղաւորը . — Բայց խորապէս վճռա-
կան կնիքով մը գծուած է մեղաւորին ըմ-
բռոնումը : Գիրքը անոր վրայ կը կրթնի :
Արդէն վերնազիրն է «Ողբ ապաշխարողի»
բարացուցական բացատրութիւնը :

Նարեկացին իր տաղանգին անորակելի
մեծութիւնը փորձած ու փորձած է այս
մտապատկերը աւելի հզօր՝ աւելի թելագ-
րող և կատարեալ ընելու համար : Օգտա-
գործած է եկեղեցական մատենագրութեան
բոլոր ասութիւնները՝ որոնք մեղքը կը
տարագեն, և անոնց վրայ աւելցուցած
նորերը, որոնք իրենց յանդգնութեանը մէջ
գարշանքի նոր ստեղներ կը շարժեն :

Մեղաւորը ամէնէն ընդհանուր տիպարն
է գրքին : Զկայ գլուխ մը ուր անիկա մուտ
գտած չըլլայ, ու նոյնպէս էջ մը՝ ուր ա-
նիկա տիրապետող չգառնայ : Անկէ կը
մեկնի գրեթէ միշտ, իր լացն ու կոծը, ճեն-
ճերումը տրամադրելու համար աստուած-
եան մաքրութեան : Եւ կիրքերու անհուն
սանդուխ մըն է որ զինքը կ'առաջնորդէ
գէպի տեսիլքին հզօր հրապուրը :

Նոյն իսկ երբ ինք երկինքը կ'երեւակայէ, տարօրինակ է որ մեղքերը սեւ ծանրոցներու նման կախուին իր մտքին թեւերէն։ Մեղքը նմանցուած է ծովին, մեր սրբազան մատենագրութեան այնքան ախորժած ծովը։

Արդարը տժգոյն է, չունի մեղաւորի գրական տիպարին մասնայատկութիւնները։ Նարեկացիին մեղաւորը մեղքին հոծ իրապաշտութեամբը զօրացած խորհրդանշան մըն է, մինչդեռ անոր հակապատկեր՝ արդարը տարտամութիւն մըն է, և չունի միսթիքներու մօտ պատկերացուած երանաւէտ տիպարին քաղցրութիւնը, ողողուած երազին ճառագայթումովը։

Ապա՛խարանք. — Նարեկացիին համար այս վիճակը անհուն ողբ մըն է, սակայն քաղցրացող միշտ յոյսին թեւովը։ Ամէն վայրկեան ներկայ է անոր միտքին մէջ հիմնական սա գաղափարը թէ՝ որքան ալ մեծ ըլլայ մեր մեղքերուն ալիքը, միշտ աւելի մեծ է Աստուծոյ սիրոյն ապաւէնը։ Յոյսին առասանը կախուած է ամէնուրեք՝ մեղքի ճամբաներուն։

Նարեկացին գիտէ թէ անկեալ էակը մասնիկն է գերազոյնին, և իր պարտքն է ըսել թէ աղտոտած, մեղքերով սեւցած

այդ աստուածային գիծը ինչպէս պէտք է վերածել իր նախկին մաքրութեան։ Զինուած այս գիտակցութեամբ, անիկա անդադար իր հոգիին ու մարմնին մերկութեանը վրայ կը շաչէ զղջումին կրակ մտրակները, մինչեւ որ հալի աղտը, և մարդը կարենայ վերադառնալ անհուն աղբիւրին, որ Աստուծոյ շունչն է։

Արքայուքիւնը. — Այս պատկերը ըլլալով հանդերձ Նարեկացիին մէջ աստուածային մտապատկերացումը, որ միսթիք վիճակի գերազանց ստորոգելիքն է, չունի ժխտական տեսիլներու կենդանութիւնը։ Իր սատանան աւելի հզօր է և գեղեցիկ քան հրեշտակը, և իր գժոխքը աւելի ահաւոր և լաւ մտատեսուած քան արքայութիւնը։ Անիկա մեզի չի բերեր այն անհուն պայծառութիւնները, այն հալուող ու չը սպառող անուշութիւնները, որոնք օտար միստիքներու երեակայութեանց մէջ այնքան գեղեցկութեամբ երազը նիւթի կը վերածեն, որոնք մեր մարմնի հողին մէջ աստուածային կրակին անհուն բիւրեղացումները կը ցրցքնեն, զայն վերածելու բռնկած ջակերու, որոնք թեւ բանային անոր գահոյքին շուրջը, վառելու և չհատնելու անձառ ճակատագրով։

Եկեղեցին, Նարեկացիի մտքին մէջ
մանրանկարն է երկնքի արքայութեան։
Սւելին՝ ինչ որ հեղինակը գիտէ Հին և Նոր
Կտակարաններէն և այլաբանական էջերէն,
աստուածաբանութենէն, քով քովի կը բե-
րէ ի պատկերացումն ու պաշտպանութիւնը
անոր, որ յաճախ կը զգեստաւորուի խոր-
հըրդանշական վերացումներով։ Անոր հա-
մար կ'աղօթէ, ինչպէս պիտի աղօթէր ապ-
րող, մարդկային փորձութեանց հեղեղին
մէջ ձգուած մարդու մը համար։

Սուրբերը, Նարեկացիի համար հազիւ-
թէ առանձինն անձնաւորութիւններ ըլլան,
այլ կէտեր՝ ձգուած ամայութեան ճամբա-
ներուն, որոնց կը կառչի պահ մը յոգնու-
թիւն առնելու համար կարծես։ Մարդարէ-
ներ, առաքեալներ, հայրապետներ, և ա-
մէնէն գերազանցը Աստուածամայր։ Նա-
րեկացիին հսկայ երեակայութիւնը՝ կարծես
կանգ առնել չի սիրեր այդ սրտառուչ էակ-
ներուն բանաստեղծութեանը վրայ, մեղքի
ծովէն աղատուած, առաքինութեանց այդ
բխումներուն քովիկը։ Թերես իր տեսական
վազքը գէպի անոնց պետը, գէպի գերա-
գոյն սրբութիւնը, պատճառ ըլլայ որպէսզի
անտեսուին անոնք իր աճապարանքէն։

Երագ տեսութեան մը մէջ քով քովի

բերելէ վերջ գիրքը լեցնող անձերն ու տշ-
 խարհները, մտնենք հատորի խորքի քննու-
 թեան: Այս ժանր և աննուած գործին սկսելէ
 առաջ՝ աւելորդ չըլլար թերես ըսել թէ ար-
 տակարգ անձնաւորութիւն մըն է Նարեկին
 հեղինակը: Կարելի չէ անոր մօտենալ սո-
 վորական կերպերով: Իր մեղքերուն առջև,
 որոնց ցուցագրումը տրտում հաճոյք կ'առ-
 թէ իրեն, պահ մը կը տարուինք խորհելու
 կիրքերու փոթորիկէն ծեծուած դասական
 տիպարին, բայց իրականութիւնը տարբեր
 է բոլորովին: Բարոյական անձնաւորու-
 թիւն մը հետեւաբար, թէ գրական տիպար
 մըն է Նարեկացին: Անշուշտ դժուար է
 ըսել թէ մեղքը երգողները անմեղներո՞ր են
 թէ մեղաւորներ առհասարակ, բայց կա-
 րելի չէ հանդիպիլ կեանքի ճամբաներով
 Նարեկացիի հոգիին: Ոչ մէկ վիճակ կը բաւէ
 սեւեռելու համար այս ամենի աղօթողին
 ընդհանուր դիմագծութիւնը: Բանաստեղ-
 ծը ամբողջովին լուծուած է մեղաւորի դի-
 մակին տակ: Դիւրին է անշուշտ այդ թա-
 փանցիկ քօղին տակէն հետեւիլ մտաւոր
 յուզումներու, սարսուոներու, բայց դժուար
 է անոնց տակ շօշափել անմիջական, ան-
 փոխարինելի իրականութիւնը, որ մեղքին
 ինչպէս հաճոյքին վրայ կ'իյնայ ու զանոնք

կը բեւեռէ : Ամբողջ մարդկութիւնը փոխարինելու այս կեցուածքը մեծցուցած է Նարեկի տարրողութիւնը , բայց որոշ չափով այլայլած անոր հոգեբանական խորութիւնն ու ճշտութիւնը :

Յետոյ պէտք չէ մոռնալ որ գիրքը գրուած է վանականներու խնդրանքով , և ասիկա աւելի պատճառ մը որ Նարեկացին ջերմեռանդ մտադրութիւններու գրգիռ մը և թափ մը վերստանձնած ըլլայ , իր մտածումներն ու յուզումները առարկայական ընելու հասկնալի ճիգով : Սակայն միւս կողմէն Նարեկացիի հոգին լեցուն է անհատնում և աննուազելի վիշտով : Այդ վիշտը անամոքելի է , վասնզի արտաքին պարագաներէն չէ պատճառուած , այլ ծնունդ իր ներքին գիտակցութեան : Նարեկացիի տիպարը Քըրիստոս է , և անոր չկարենալ նմանելու , հասնելու մտածումը զինք կ'ընէ տրտում : Նիցչէի գերմարդը հեղինակը հանեց իր հոգեկան հաւասարակշռութենէն և դարձուց լռակեաց : Միջին դարու մարդուն գերմարդը Քըրիստոս է , և Նարեկացին այդ գերմարդուն է որ կը ձգտի : Նարեկը արտայայտութիւնն է այդ ողբերգական բայց մարդկային ճիգին :

ԿԱՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ինչպէս ըսինք, Միջին դարու ընդհանուր ուղղութիւններէն մին էր ամէն ինչ Ս. Գրքին վերագրել։ Նարեկացին սակայն Ս. Գրքին կը դիմէ մտածման պէտքէն աւելի պատկերացման նպատակներով։ Անձնական գրութեան մը կնիքը չենք գտներ Նարեկի մէջ, հակառակ որ ան շատ լաւ գիտէ ընթացիկ վարդապետութիւնը։ Մը տածման այս հետեականութիւնը վերագրելի է մէկ կողմէն Ս. Գրքի ճնշումին և միւս կողմէ իմաստասիրութեան մը զգալի պակասին, որ ընդհանուր է հայ մտքի պատմութեան մէջ։ Քաղաքական մեր ճակատագիրը գուցէ գժբախտ պատճառներէն մին է որ մենք անհազորդ մնացած ըլլանք այդ կարգի որոնումներուն, և բաւականանանք միայն նման գրութիւններու ծանծաղ ծանօթացումներով, և անոր բարոյական կիրարկումներէն։

Սակայն պէտք չէ մոռնալ որ յոյն և լատին հայրապետները նոյն այդ գիրքերէն մեկնած են, հասնելու համար կառուցումներու, որոնք իմաստասիրութիւն մը, բնագանցական ամբողջութիւն մը կը հա-

մագրեն։ Նարեկի աղօթքները կառուցում-
ներ ըլլալէ աւելի, իրենց հատուածական
մասերով ընդհանուր յղացման մը կարե-
լիութիւնները ըլլալ կը խոստանան։ Ինչ
որ աւանդութիւնը, ցեղային նկարագիրը,
անձնական փորձառութիւնը կը գիզեն իր
բացառիկ լոմացականութեանը մէջ, ինչ որ
պատմութիւնն ու շրջապատը կ'աւելցնեն,
Նարեկացին անոնց կը գիմէ և անոնցմէ
կը յօրինէ իր աղօթքները։

Խորքի մասերէն ամէնէն կարեւորը
մտածման ընդհանուր նոյնութիւնն է, սա-
կայն ասիկա մտածումները չկարենալ երե-
սելէն չի բխիր՝ այլ խիտ ու թանձր մտա-
սեւեռումէն, որ Նարեկացիին է ամբողջ
հատորին մէջ։ Եւ սակայն հակառակ ասոր,
տարտղնուած իր մտածումներն ու համե-
մատական պատկերները չեն յաջողիր գըր-
քին տալու ընդհանուր գործի մը պատկա-
ռանքը։ Անհամեմատօրէն գեղեցիկ են ա-
նոնք իրենց մասերուն վրայ՝ և առանձինն
իրենց խորացումներուն մէջ, իբրև վիճակ
և բանաստեղծական սլացք ու հեռապատ-
կեր, կը տողուին էջ առ էջ կարելի գեղեց-
կութեամբ և հրապոյրով։ Ու տակաւին
այդ վիճակները երբեմն կը տարուին մեծ
ու պատկառելի ուժգնութեամբ գործագը-
լու

րութիւններու։ Ատկէ՝ անհաւասարելի հարըստուքիւնը մանրամասնութեանց, երանգի ու աստիճանի, որոնք վիճակներու շուրջ՝ կը համախմբուին։ Այդ է պատճառը որ էջեր էջերու կը հակադրուին, պատմութիւններ տողերու կը վերածուին և տողերը համակեղրոն ալիքներու նման կը լայնանանգագագար։ Բայց հոս պէտք չէ շփոթել խորքը թէքնիքին հետ, որուն գերազանց շնորհը ունի նարեկացին։

Սակայն անհրաժեշտ է գիտնալ թէ զիրքը հակառակ որ արամագծօրէն կը բաժնուի մեր դասական հայերէնէն, իր լեզուի և արտայայտութեան խիզախ ու անորակելի կողմերով, միայն իր ձեւին չէ որ կը պարտի այն հմայքը՝ զոր ան յաջողած է պահել դարերով մեր ժողովուրդի հոգիին ու մտքին վրայ։

Մութ է իր ոճը, և նարեկացին կարծես չի մտահոգուիր մտածումներու այս ձնշումէն։ Մտքին ներկայացող ամէն պատկեր ու թելագրանք անիկա բառերուն կը վստահի՝ անհաւասարելի հոետորութեամբ։ Երբեմն այս վիճակին վրայ կուգան աւելնալու բառերուն ձայնական բընաւորութիւններն ու պատկերները, որոնք զուգագրութիւններով զիրար կ'առաջնոր-

դեն ու կը դիզուին պարբերութիւն առ
պարբերութիւն, և Նարեկացին չ'անդրա-
դառնար այս ամէնուն և կ'ընդունի եկա-
ծը։ Այս պարագան պատճառ կը դառնայ-
որ իր նախադասութիւնները ըլլան ըսպա-
ռազէն ինչպէս անթափանցելի անտառ մը։
Յետոյ քանի մը բաներ մէկ անգամէն ըսե-
մու իր նախասիրութիւնը, լեզուն խոշտան-
գելու աստիճան, իրարու կը միանան ըս-
տեղծելու Նարեկեան մթութիւնը։ Սակայն
պէտք չէ շփոթել այս մթութիւնը յունա-
քան գրողներու մթութեան հետ, որ առա-
ւելապէս իմացական նկարագիր ունի, ոչ
աւ Մագիստրոսի խրթնութիւններուն հետ,
որոնք բառախաղական են։

Այս մթութեան վրայ, զոր կը պատ-
մուճանեն հռետորական առատութիւնը և
քանաստեղծական զեղումին թափը, կու-
գայ աւելնալու կուտակումը որ մեր դա-
սական գրականութեան աղէտը անուանած
են ոմանք։ Ածականներու, հոմանիշներու,
և պատկերներու այս թաւալը մշտապէս
գրգռուած զգայնութեան մը վրայ որ Նա-
րեկացին է, ամենամեծ չափերու կը հաս-
նի Նարեկին մէջ։ Հեղինակը ենթակայ
այս արտակարգ մղումներուն՝ չատ անգամ
անտարբեր կը մնայ նոյնիսկ քերականական

կանոններու : Անշուշտ իր հասկցած ձեւովը
արտայայտուելու յանդգնութիւն մը միշտ
ներելի է ամէն մէկ գրողի , երբ անիկա
Նարեկացիի մեծութիւնը ունի մանաւանդ ,
բայց Նարեկացին , պէտք է խոստովանիլ ,
ծայրահեղօրէն դիմած է այդ ընդվզումին :
Իր քերականութիւնը նախընթացը չունի
մեր գրականութեան մէջ :

Նարեկացին բանաստեղծ է ամէն բանէ
առաջ , և այս հաստատումը կը բաւէ բա-
ցատրելու համար անսպառ առատութիւնը
իր փոխաբերութիւններուն : Եւ գրական
այս ձեւը Նարեկացիի արտայայտութեան
ամէնէն բնական , ամէնէն յաճախացեալ և
հրապուրիչ առաքինութիւնն է : Փայլակով
տեսնողները , հեղեղով զգացողները , ան-
ընդհատ եփեկող միտքերը միայն կը յա-
ջողին այս աստիճանով գտնել այդ հազ-
ուագէպ գոհարներէն : Ասոր մէկ ամփոփ
ձեւն է պատիերը , որ գարձեալ գլխաւոր
առաքինութիւններէն մին է Նարեկացիին ,
որոնք ընդհանրապէս աստուածաշնչական
ծագում ունին :

Սակայն ինչ որ կը զատէ Նարեկին ա-
ղօթքները մեր սրբազան մատենագրութեան
նմանաշունչ կտորներէն , և ինչ որ Նարե-
կի անբաժան առաքինութիւններէն մին է ,

ուժգնութիւնն է ատիկա պատկերներու, բացատրութեանց, շունչի և զգայական վիճակներու, որոնք արագ արագ իրարու ետեւէն կը նետուին տեսակ մը տարերային հրաբուխով:

Հետաքրքրական է որ գրքին գլուխները հակառակ իրենց նոյնութեան, տեսակ մը լիութիւն ունենան իրենք իրենց մէջ։ Ամէն աղօթք կը մեկնի երազէ մը, մեղքէ մը, արցունքէ մը կամ յոյսէ մը։ Բայց անոր զանազան մասերը իրարու կը շաղկապուին, շնորհիւ այն շունչին որ կը լեցնէ բոլոր տողերը, էջերն ու գլուխները առանց բեկանելու։

Ուժգնութիւնը գրական յատկութիւն մը ըլլալէ դադրած է Նարեկացիին մէջ, դառնալով անոր արուեստին ընդհանուր, անայլայլ, անխուսափելի բարեխսառնութիւնը։ Անիկա մթնոլորտ մըն է որ ամէն կողմէն կը պարուըէ գրագէտին ամբողջական կազմը։ Յետոյ անհատականութեան շատ զօրաւոր շեշտ մը բոլոր այս պատկերներու, բարեպաշտութիւններու, բըխումներու և հոմանիշներու անհուն և ընկճող տեղատարափը կը տողանցէ, կը թափանցէ և ամէնէն աննշան անկիւններուն իսկ կը հաղորդէ բարախուն ու ա-

ըիւնոտ բան մը , գործը վերածելով խռովիչ , յուղիչ ու շահեկան բանի մը :

Հակառակ այս բոլորին սակայն , Նարեկացիին ոճը հաղորդական է ու խորհրդաւոր , և այս յատկութիւններուն շնորհիւ գլխաւորաբար սիրուած ու բարձրօրէն յարգուած մեր ժողովուրդէն :

Կռւականութիւն . — Շատ քիչ բան կը զատէ Նարեկի ոճը չափուած բարբառէն : Արդէն շատ մը տեղեր ինքնիրեն ոճը կը վերածուի տաղաչափութեան : Գիտակից թէ բնազդական : Երկու պարագան ալ կը նանք ընդունիլ , բայց բացատրած չենք ըլլար այդ տարօրինակ կշռականութիւնը՝ որ իր նմանը չունի մեր գրականութեան մէջ :

Նարեկին տողերը , անհուն զանազանութեամբ կը տարածուին , թաւալուն ու աճող յառաջատուութեամբ , որպէսզի տարազեն մտածումը կամ պատկերը : Բանաստեղծը կը զարնէ ու կը զարնէ իր ոսկի մուրճը զգացումին՝ որ հրաշքով կարծես կ'աճի , առանց նմանելու սակայն երբայական մատենագրութեան զուգակշռութեան :

Երաժշտական շեշտ հասկացողութիւն մը , աւելի ճիշտ ճաշակ մը , Նարեկացին կ'առաջնորդէ ֆրազներու մասնաւոր դա-

սաւորումներու, և ճնշումին տակն է ձայներու թելագրած համաձայնութեան:

Զօրաւոր են Նարեկացիի զգայնութիւնները, բայց իր մտածումը քիչ անգամ կը յաջողի զանոնք վերածելու իմացական ինքնատիպ դրութեան մը: Ասիկա ձեւն է շատ զօրաւոր արուեստագէտի մը որ ականջի բացառիկ զգայնութիւններ ունի և զանոնք արտայայտելու համար չի վարանիր փորձելու ամէնէն արտակեզրոն յանդըգնութիւնները: Զեւը վերջապէս բանաստեղծի մը, որ զգայնութեան և երեւակայութեան զօրաւոր ճնշումին տակ յօրինեց իր պարբերութիւնները, թէև նուազ դասական, բայց յորդ, բայց գիւտով և կայծակով թրթռուն:

Տարբերը. — Երեւակայութիւնը հասարակաց է բոլոր տեսանողներուն քով, անիկա իրերը չի կրնար ընդունիլ իրմէններս, առանց անոնց յօրինուածութիւնը եղծելու, կամ առնուազն անոնց վրայ տարածելու երանգը իր հոգիին: Առանց նոյն պէս իրերուն թելագրանքը զարգացնելու, ստուարացնելու, տանելով զանոնք իրենց անգրագոյն կարելիութեանց: Նոյն ոյժն է որ բարոյական ըմբռնումները նիւթական զգայութիւններու կը վերածէ ու միտքն

ու մեղքերը տեսանելի առարկաներու և
էակներու ձեւով կը տեսնէ :

Նարեկացիին երեւակայութիւնը յոգ-
նիւ չի գիտեր : Յետոյ այդ երեւակայու-
թիւնը օգտակար եղած է մանաւանդ ձեւի-
ստեղծումներուն : Անկէ կը մեկնին Նարե-
կացիին բացատրական բոլոր գիւտերը,
պատկերները, փոխաբերութիւնները, ակ-
նարկութիւնները և նմանութիւնները :

Հակառակ սարսափի զգայութեանց ա-
ռատութեան, գիրքը կտրուած չէ իրակա-
նութենէն, մինչդեռ Տանթէի բոլոր յըղա-
ցումները կը կապուին երեւակայութեան :
Նարեկացին չէ կերուած երկնքի անդոհան-
քէն ինչպէս չէ խորտակուած մեղքին լեռ-
նացող ճնշումէն :

Յեղային գիծ . — Դժուար է իրբե կնիք-
և շօշափելի զգայարանք Նարեկի մէջ հաս-
տատել այս երեսոյթը : Դժուար է ամբողջ
հատորին մէջ որոշ կերպով գտնել և սկե-
ռել այն գիծերը, որոնք ցեղ մը, անոր մէկ-
պահը, անոր զգայութեան քանի մը մեծ
գիծերը որոշ կերպով մատուցանեն մեզի :
Նարեկը իրբեւ մտածում կը հպատակի
մարդկային ընդհանրութեան պահանջի մը,
որ քը իստոնէական հասարակապետութիւնն
է : Թէև պէտք է ըսել թէ նոյն ժամանակի-

Հռովմէական բարոյախօսները և յոյն աստուածաբանները ինիքին տակն են մտածելու և զգալու նոյն ընդհանրական կերպին, և եթէ կարգ մը զգայաթելերը զիրենք կը կապեն ցեղային որոշ առհաւութիւններու, նոյն բանը կարելի է ընդնշմարել նաև Նարեկի մէջ :

Ոմանք սիրած են Նարեկի ելեւէջքին մէջ, անոր լեռնացումներու և դաշտացումներուն վրայ, անոր գոյներու այլազանութեան և հոսումներու թափին տակ տեսնել մեր երկիրը իր լեռներու, գետերու, գաշտերու, հովիտներու անպարագրելիութեամբը : Սակայն արուեստագէտի գործին մէջ իր պատկանած երկրի Ֆիզիոնոմին փնտռելը և փոխագարձաբար, սիրելի և ճիշդ տեսութիւն մը ըլլալէ դադրած է, վասնզի արուեստը ամէն բանէ առաջ մասնաւորութեանց ընդհանրացումն է :

Անշուշտ թէ մեծ է միջավայրին գերը անհատներու եւ անոնց ստեղծագործութեանը մէջ, ինչպէս նաև անոնց ազգեցութիւնը ժողովուրդի նկարագրին վրայ : Յոյներ պիտի չկրնային ըլլալ այն ինչ որ եղան, եթէ չունենային Յունաստանի կլիման և միջավայրը : Շատ սովորական է ըսել, ակնարկելով Յունաստանի մեղմ, յստակ և

խաղաղ կլիմային, թէ մշուշ չկայ ինչպէս յոյն երկնակամարին, նոյնպէս յոյն մաքին վրայ։ Անոր համար մշուշոտ և խորհրդաւոր բանաստեղծութիւնը, գերմանական ռոմանիզմը, սքանտինաւեան սէմպօլիզմը, և հիւսիսային երկիրներու անորոշութիւնը անձանօթ են հելլէններուն։

Իսկ ծովերու հատկտեալ վիճակը եւ լեռներու ցածութիւնը, պատճառ եղած է որ Յունաստանի մէջ չծնի անսահմանութեան գաղափարը։ Անոնց մօտ անսահմանը անորոշն է, ինչպէս անորոշը անձեւ է հրէշային։ Պղատոն կը հաւատար հոգիներու վերակենցաղման, բայց կը մերժէր անոնց վերագրել յաւիտենականութիւնը։ Հնդկաստանի մէջ, օրինակի համար, լնդհակառակն ամէն ինչ անվախճանին ու յաւիտենականութեան կնիքով է կնքաւոր, որովհետեւ հոն ամէն ինչ, լեռ, գաշտ, գետ, անտառ և ծով, ժողովուրդի մտքին համար գէթ, սկիզբ ունի բայց վերջը գժուար է տեսնել։ Հնդկաստանի մէջ ամէն ինչ համաձայն միշավայրի անդրադարձումներուն, խորհրդաւոր է, անսահման, անորոշ, անորակելի, Նիրվանային ըլլալու աստիճան։

Բացի բուռն և արտգ գրգռումէն որ մեր ցեղին կարեոր գլոծերէն մին է և որ Նարեկի

աղօթքներուն մէջ ամէնէն աւելի յաճախս-
 ուած պարպումի ձև մըն է, դժուար է
 հանդիպիլ որոշ կերպով ուրիշ տարրերու:
 Թող թէ մեր գրականութիւնը առհասարակ
 աղքատ է այս կարգի հոգեբարացուցա-
 կան տուիքներով, նոյնիսկ մեր պատմիչ-
 ներու քով, շատ հազուազիւտ քանի մը
 բացառութիւններէն զատ, ուր ան աւելի
 նկարագրական է քան հոգեբանական. Եթէ
 նկատի չունենանք մեր նկարագիրը յատ-
 կանշող երկպառակութեան, անիշխանա-
 կանութեան, ստորնութեան, արհամարհուա-
 ըմբոստութեան, իրարատեցութեան գա-
 սական մեղքերը, որոնց քաւութեան հա-
 մար հարիւրամեակներ բաւ չեղան: Եթէ
7 նարեկը իր տարրերով նուազ հայեցի կը
8 թուի ըլլալ, իր հոգեբանութեամբ զուտ
 հայկական է: Պատմական դժնդակ պայ-
 մաններ, և արտաքին հարուածներ ստիպեր
 են հայը որ իր աչքը ուղղէ երկինք, Վերին
 Ուժին: Նարեկը հայուն շրջուած դիւցազ-
 ներգութիւնն է ողբի և աղօթքի ձևին տակ:
9 Նարեկացին իր այս ողբերգութեամբ
 հայ մարդու հոգին է ցուցագրած համաշ-
 խարհային տրամային մէջ, ապաշխարող
 հայ մարդու, որ վիշտերով է լեցուն ու կը
 ջանայ իր հոգիին անդոհը փարատել Բար-
 ձրեալի օժանդակութեամբ:

ՄԱՍՆ Բ.

ԲԻՒՐԵՂԱՑՈՒՄՆԵՐ

Աղօրքի յատկանւական կողմեր . — Նաւեկը գրուած է , ինչպէս լսինք , իբրև ոգեպահիկ եղբայր միանձանց խնդրանքով . տեսակ մը սպեղանի հոգեկան առօրեայ կարիքներու : Եթէ Դ . և Ե . գարերը քրիստոնէական պատմութեան մէջ աստուածաբանութեան և ճգնաւորութեան շրջաններ են , Միջին գարերը կարելի է կոչել առաւելապէս աղօթքի և մտահայեցութեան հանգրուաններ :

Նարեկը , իբրև աղօթք , արտայայտութիւն է խոշոր չափով Միջին գարու մարդուն ապաշխարող հոգիի ընդհանուր վիճակին և ժամանակի նկարագրին : ԶԷ՞ որ ամէն քայլափոխին Միջին գարու մարդուն կը սպասէր որոգայթ ու սազրանք՝ նիւթուած սատանայի կողմէն , կամ իրմով պայմանաւոր աշխարհի չար ուժերէն , և պէտք ունէր հետեւաբար Աստուծոյ օժանդակութեանը , շնորհին , և սուրբերու բարեխօսութեանը : Օրուան իւրաքանչիւր պահը իր փորձանքը ունէր , և Նարեկացին իր աղօթք-

ներուն մէկ կարեսը մասը յարմարցուցած
է այդ պահերուն։ «Բնդ սկզբան բերման
լուսոյ՝ զողորմութիւն քո ծագեա . ընդ ելից
արեուն՝ արդարութեան արեգակնդ ի յանձ-
կութիւն սրտիս մտցէ» (ԶԴ. գլուխ)։ Առ-
վորական աշխատանքի պահերու սկզբնաւո-
րութեան՝ «ուղղեա' հոգւոյդ քո իմաստու-
թեամբ զյաջողուած ձեռինս գործոյ ընդ
հեծութեան ձայնիս մաղթանաց» (ԶԵ. գլ.)։

Նարեկի հրաշագործ համբաւի տարած-
ուելուն նպաստած է նաև Նարեկի մէջ ե-
ղած բժշկական աղօթքներու պարագան,
դիւահարին, լուսնոտին և նման հոգեկան
խանդարումներու վերաբերող։ Այսպէս ա-
ղօթագիրքը միայն «առիթք արտասուաց
և պատճառք աղօթից» չէ, այլ նաև «ըս-
պեղանիք զօրաւորք վիրաց անբժշկակա-
նաց՝ գեղք ազդողականք ցաւոց անտեսա-
կանաց, հնարաւորութիւնք բազմամասնեայ
երկանց վտանգից»։

Հայը աղօթող է և կրօնական տրամա-
դրութեամբ հարուստ։ Մեր պատմական
միջավայրն ալ նպաստեր է այս տրամա-
դրութեան ուժաւորման։ Հայուն դարերը
մնայուն վիշտով ու արիւնով ներկած են իր
թեսերը, աշխարհը զինք վիրաւորեր ու լա-
ցուցեր է չարաչար, ու երկնքին կարօտն

ու փափաքը անուշեր՝ իր հոգիին։ Իր շուրջը ան քիչ անգամ գտեր է իր պաշտպանը, պատմութեան կատաղի ցուլը շատ է քալեր անոր արդէն բզկտուած մարմնին վըրայէն։ «Ճայն հառաչանաց հեծութեան սրտի ողբոցն աղաղակի», ու իր աչքը՝ երկնքին, Վերին Ուժին է ուղղուեր միշտ, անկէ կարենալ գտնելու կարելի ապաւէնը։

Աղօթքը ուրեմն Աստուծոյ կամ երկնալին ուժերուն ուղղուած աղերսանքն է, տենչն է, սքանչացման ու վշտի արտայայտութիւնն է այն Մեծ Ուժին, որ աղօթաւորին համար կենդանի է և կատարեալ՝ ու կրնայ օժանդակ հանդիսանալ իրեն։

Ամէն ժողովուրդ կ'աղօթէ համաձայն իր նկարագրին և կեանքի բերումներուն։ Մարդիկ կ'աղօթեն տաճարներու մէջ, հըրապարակներու վրայ և անտառներու խորը։ Պետեին կ'աղօթէ իր վրանին տակ՝ անապատի հովին։ Զկնորսը իր նաւակին մէջ ջուրերու անդունդին վրայ։ Էսքիմացին՝ սահնակին մէջ, ձիւնահողմին տակ և վայրենին՝ իր խրճիթի շուքին։

Աղօթքը կրնայ հպիլ Աստուծոյ սրտին երբ անկեղծ է։ Այնքան աւելի հզօր է իր թոփչքը՝ երբ չէ ծանրացած աւելորդապաշտութեամբ և կրնայ բանալ իր թերը Աւետարանի սիւքերուն։

Հոգին նման է յոյներու Եւոլեան կոչուած տաւիղին, կախուած երկնքի և երկրի միջև, որ կը հնչէ զգացումներու դոյզն հպումներէն՝ մարդկային կիրքերու մեծ անտառին մէջ։ Աղօթող հոգիները կրնան բաղդատուիլ, ինչպէս ըսուած է, երաժշտական գործիքներու հետ։ Կան քաղցր հոգիներ՝ քնարի պէս հնչող, խանդոտ ու կրայոյզ հոգիներ միստիքներու, որոնք կը հնչեն դաշնամուրի նման, խորունկ հոգիներ նման թաւջութակի, և մեծ սուրբերու հոգիներ՝ որոնց ձայնը կուգայ երկնքէն։

Աղօթք է նոյնպէս մոմը, որ կը հատնի դանդաղօրէն խորանին վրայ։ Խունկը՝ որ կը բուրէ իր հոգին կապոյտ խոյակներն ի վեր։ Աղօթք են սիւները, որոնք խիզախ ժայթքով կը բարձրանան դէպի կամարները ու կը հրաւիրեն մեզ բարձրանալ իրենց հետ։ Աղօթք զանգակները խոր ու թրթուուն, հոգիներու անդոհին ու ցաւին վրայ կաթիլ կաթիլ ինկող եղկ ու աներկրային։ Աղօթք է մանաւանդ արդար կամ մեղաւոր հոգին երբ կը բանայ իր սրտին բաժակը երկնքի գթութեան կամ կը թափէ իր արցունքները սուրբերու շուքին։

Աղօթքը իբրև յօրինում և արտայայտութիւն, կը հպատակի աւելի սիրոյ կար-

գին, այսինքն սրտի կարգին, քան մտքի
կարգին։ Աւետարանիչներն ու Առաքեալ-
ները, ինչպէս նաև Եկեղեցւոյ մեծ հայ-
րերն ու միստիքները, իրենց արտայայ-
տութիւններուն մէջ կը հետեւին աւելի սի-
րոյ կարգին (L'ordre de la charité) քան մըտ-
քին։ Արտայայտման և ընդլայնման պա-
րագային, աղօթողը շատ յաճախ մէկզի կը
հրէ տրամաբանութիւնը։ Բանական ու բա-
ռական խորհրդածութիւնները պէտք է տե-
ղի տան գաղտնի տրամաբանութեան մը
առջե, որ սրտին է։

Իրաւ աղօթողը ոչ մէկ ժամանակի կը
պատկանի, պատկանելու համար բոլոր ժա-
մանակներուն, անիկա ինչպէս ըսինք բխումն
է իր ցեղին և իտէալին։ Բոլոր մշակոյթ-
ներու մէջ աղօթքի արարմունքն ու ար-
տայայտութիւնը յատկանշուած է իր ամե-
նէն նրբին ու կարծր գիծերով։ Վէտաներու
աղօթքը, չի նմանիր օրինակի համար զբա-
զաշտական ձեւապաշտութեան, ուր կանոն-
ներու մէջ խեղդուած է հոգին և ծիծաղելի
մանրամասնութեանց տակ մեռած բարուա-
կանը։ Ո՛չ ալ սեմական արիւնախանձ խըս-
տութեամբ պայմանաւոր և չափազանց կար-
ծը ձեւակերպութեանց։ Ան ամբողջապէս
գէպի բնութիւն ողեհիւլէացած տարածք

մըն է, մարդկային տկարութիւնը ողոքելու
ձգտող հոգեբանութեան մը լուսեղէն ալիք-
ներով տարածուիլն է, մարդէն դէպի դուրս,
անխառն բանաստեղծութեամբ։ Հռովմէա-
ցիին համար աղօթքի հանդէսները զինուո-
րական խստութիւններ էին, որոնց ընթաց-
քին ոչ մէկ թուլացում արտօնելի էր, ո-
րոնք կը պատժուէին մահուամբ։ Հին ժո-
ղովուրդներու բարքեր խուզարկողները խօ-
սած են մեզի այդ արարողութեանց հանդէպ
տածուած պատկառանքէն՝ ինչպէս ահէն։

Իլիականի մէջ, ան ուժ է, կիրք է,
փառաբանութիւն և խնճոյքի հանդէս՝ ու-
չունի այն երկիւղած ու սուլթանական նը-
կատուած նկարագիրը որ սեմականներուն
յատուկ է, կամ լոյսի հեղեղն ու վերա-
ցումը որ վէտաներուն է։

Նարեկի մէջ աղօթքը չափազանց անձ-
նական է, առանց ըլլալու սակայն անձնա-
մէտ, և կամ ազգային բխում։ Ասիկա ա-
նոր համար որովհետեւ նախ Նարեկին հե-
ղինակը մեծ գրագէտ մըն է, երկրորդ՝ Ժ.
Դարը կրօնական եսապաշտութեանց դարն
է, ըլլալով հանգերծ համապարփակ ընդ-
հանրութեանց դարը։

Աւելի որոշ և ըմբռնելի ընելու համար
աղօթքի գլխաւոր յատկանիշները, անհրա-

ժեշտ է գիտնալ նոյնպէս թէ աղօթքը ա-
մէն բանէ առաջ տենչ մըն է ու ամենէն
կենսական ձգտումներէն մին մարդուն։ Ի-
րաւամբ ըսուած է «ով որ իղձեր չունի-
սրտին մէջ չի կրնար ունենալ աղօթք իր-
շրթներուն»։ Մարդկային սիրտը լեցուն է-
չհանգչող իղձերով, աղօթքը բարիին և
ճշմարտին ձգտումն է, աղօթել հետեաբար-
ուրիշ բան չէ՝ բայց ներդաշնակումը մեր-
փափաքներուն։

Եւ տակաւին պէտք է ըսել թէ աղօթ-
քը աւելի է քան իղձը, ան՝ հաղորդակցու-
թիւն մըն է Անոր հետ, որուն կ'ուղղուին
մեր աղօթքները։ Պիտի չշարունակէինք
աղօթել վստահաբար, եթէ չգիտնայինք թէ-
կայ Մէկը որ մեզ կը լսէ։ Որով աղօթքը
հոգեբանական ներքին հարկ մըն է, որուն
միջոցաւ հոգին կը ջանայ գիտակցօրէն շըփ-
ման դնել ինքզինքը Աստուծոյ հետ։ Այս-
զգացումը նախ որոնում մըն է, յետոյ ծա-
նօթութիւն մը, ապա փափաքներու և խըն-
դրանքներու շարք մը։ Կը պատմեն թէ
մրանչիսկոս ժամերով կ'առանձնանար ա-
ղօթելու համար, կրկնելով միակ բառ մը
«Աստուած»։ Ահա ճշմարիտ հաղորդակցու-
թիւնը աղօթքով եղած։ Թող թէ բարձրա-
գոյն արդիւնքը աղօթքին աստուածգիտու-

թիւնն է, և այլակերպութիւնը մարդկային
նկարագրին և աշխարհին :

Աղօթքը տենչ մը և հազորդակցութիւն
մը ըլլալէ վերջ, աղերսանի ալ է՝ ուղղուած
Աստուծոյ: Առանց այս վերջին հանգաման-
քին, աղօթքը շատ բան կը կորսնցնէ իր
կրօնական նկարագրէն, ու կը մնայ հայե-
ցողական:

Աղօթողները ուժի մարդեր են գերա-
զանցապէս:

Այս հակիրճ և ընդհանուր լմբոնողու-
թեան մէջէն երբ կը մօտենանք Նարեկա-
ցիի աղօթագրքին, անգամ մը ևս կը ճըշ-
մարտուի այն մեծ իրողութիւնը թէ «ա-
ղօթքի համար ու է ձև ու փաստ գոյու-
թիւն չունի»: ան ընդարբոյս և ինքնածին
մղումն է հոգիին: Ամէն ազգ և անհատ ա-
ղօթած է և կ'աղօթէ համածայն իր լմբըո-
նումին: Աղօթքը իր տարբեր ժամանակնե-
րու և արտայայտութիւններու պարագային,
զուգահեռ է կրօնի պատմութեան և եղա-
փոխութեան:

Աղօթքի ձևին ու արտայայտման մէջ
հետեաբար գասական լմբոնում մը գոյու-
թիւն չունի, եթէ նոյնիսկ անոր վերաբեր-

եալ հասարակաց յատկանիշերը զիրար ամբողջացնեն՝ ստեղծելու համար աղօթքի ըմբռնումն ու միութիւնը։ Նարեկը աղօթագիրք մը ըլլալէ աւելի՝ ողբերգութիւն մընէ, մեղքի խորունկ գիտակցութիւն ունեցող մարդուն, մօտիկը գրուելու Ս. Օգոստինոսի Խոստովանանքներուն, որ իր անցեալի տրտում փորձառութիւններն ու հոգիին շրջագծերը կը գրոշմէ թուղթին։ Ոչ մէկ տեղ կարելի է գտնել այնքան լայն ծանօթիւն մարդուն հակասութիւններուն, տկարութիւններուն չուրջ, որքան Նարեկի մէջ։ Անիկա անհուն պարսաւագիր մընէ մարդէն մարդուն, պաղատախառն խօսակցութիւն մը Աստուծոյ։

Ոմանք մեղագրած են Նարեկացին՝ որ ծայրայեղօրէն շեշտուած հակագրութեամբ մը, կը բարձրացնէ զԱստուած և կը ստորնացնէ մարդը։ Սակայն բանաստեղծ Նարեկացիին մէջ «վեցթևեան Սերովբէն» կայ և հոգետեսի «բազմաչեայ Քերովբէն», որ իր արծուեթուչ երեակայութեամբ և խորներհայեցողութեամբ կ'արտայայտէ ներքին մարդը, մեղքերու իր ամենէն անկռահելի մանրամասնութիւններուն մէջ։

Նարեկացիի անանուն վշտին արիւնոտ կաթկթումները և մարդկեղէն «թշուառ

շունչը» աստուածային ռբարի հոգիով» փոխանակելու իր ճիգը՝ թէև չունի մեր ապաշխարութեան շարականներու տրտմանուշ ծորումը, մարդկային կենցաղի ալէկոծեալ ծովուն վրայ, բայց միւս կողմէն մեզի կը բանայ անյատակ անդունդները մարդկային կեանքի ծովին, ուր մարդը մեղքերու ծանր բեռներուն տակ «նաւաբեկեալ» ու տարուբեր Աստուծոյ կը կարկառուի, սուզի կսկիծը սրտին և արցունքի գետերը՝ աչքերուն:

Միւս կողմէն սակայն հակառակ իր երկոտ կծկումներուն, խղճատանջ գալարումներուն և պակուցումներուն, ան յաճախ սրտբաց համարձակութեամբ կը խօսի Բարձրեալին հետ: Ասկէ կարելի է մակարերել հետեւաբար, եթէ նարեկացին կը նուաստացնէ իր մարմնեղէն խարխուլ շինուածքը՝ իր աննուաճելի իղձն է աստուածայնօրէն զայն վերականգնել՝ իբրեւ «հոգեղէն տաճար», եթէ կը խորտակէ իր խեցեղէն ամանը՝ իր նպատակն է զայն աւելի վայելչօրէն գեղակերտել և վերածել «ոսկեղէն սափորի» մը:

Աղօթագիրքը յաճախ կը դադրի ըլլալէ աղերսանի ու հաղորդակցութիւն, այն քաղցր լոյսին մէջ՝ որ կը սնուցանէ և կը

զօրացնէ հոգին, անոր վերընծայելով երկնային պարզութիւն մը, և կը դառնայ փոխն ի փոխ, տիսուր, գոռ, քնարական ու ամենի արուեստ մը, ծնունդ որոշ չափով միջավայրի ու ցեղի այլազան զգացումներու և ոստնումներու, բնութենապաշտ նկարչութեամբ տոգորուն:

Նարեկի ողբերգին մէջ կայ ջուրերու ծածանումը, կոհակներու թաւալը, փոթորկահարին ճիչը և կախուսողին սրտակեղէք աղերսանքը, և այս բոլորը Պէթովէնեան բազմալարեան գոռ ու գրաւիչ ստեղնաշարով: Ճոխ է իր բնութեան երանդապնակը: Լոյժ տարրերէն մինչեւ հեռաւոր ու հազիւ զգալի շուքերը, և մինչեւ հորիզոնուող կարկառները բնութեան սքանչելիքներուն, կը տիրապետուին ու կը թանձրանան իր գրչին տակ, գոյն, գիծ և եղր կազմելու համար իր մտածումին: Այս մարզին վրայ իր փոխաբերութիւնները — միայն հմտութեան արդիւնք չեն, ոչ աւ մտքի զուգորդութիւն, այլ արտակարգ ճառագայթումը, սրտին ներքին թելազրականութեամբ հարուստ, որ հանճարներուն յատուկ է միայն:

Նարեկացին հանճարեղ ու ներուժ գըրագէտ մըն է, և աղօթքը իր գրչին տակ

կը վերածուի բնութեան ու հոգիի համա-
նուագի :

Ալօք եւ միստիքականութիւնը . — Նա-
րեկացիի մասին արտայայտուող մեր բոլոր
հեղինակները , Նալեանէն մինչև թորգոմ
պատրիարքը , Նարեկը նկատած են միստի-
քական գրականութեան մեծագոյն արտա-
յայտութիւնը մեր մեջ : Տեսակէտ մը՝ որ
արդիւնք է առաւելապէս Նարեկով պայ-
մանաւոր ներքին մշուշին և իր շուրջ ա-
ւանդուած հրաշապատում զրոյցներուն :
Սակայն պէտք չէ մոռնալ որ միստիքները
առանձին դասակարգ են , և կը ներկայա-
ցնեն գերադրութիւնը հաւատքի վիճակնե-
րուն : Անոնք իրենց զգայնութեամբը , ա-
ւելի ճիշդ զգայաբանքներով է որ կը հա-
ւատան : Անոնց յատկանշական երեսոյթնե-
րէն մին է տեսակ մը սարսուականութիւն-
աստուածեան հեղանիւթին հանդէպ , տե-
սակ մը ընկալչութիւն որ կը յայտնուի ար-
տաքին , գրեթէ նիւթական հետքերով :
Զգայախաբութիւնը յաճախ կ'ընկերանայ-
այս զգայութիւններուն ու կը լուսաւորէ
զանոնք : Պշուցումը , հանդարտ հայեցողու-
թիւնը այս վիճակին ամենէն պարզ ձևերն
են :

Զգացական տարրերու այս գերիշխա-

նութիւնը՝ տրամաբանող, վարդապետական-
դատումներուն վրայ միստիք վիճակներուն-
ամենէն մեծ յատկանիշներէն մէկն է։ Եր-
բեմն գէպի շնորհը իրենց արշաւին մէջ,
անոնց լրած հոգեկան նոր գիւտերը՝ իրենց
գրականութեան ամենէն յանկուցիչ խռովք-
ներէն մէկը կը կազմէ։

Նարեկացին կարելի՞ է զետեղել այս
դատակարգին մէջ։ Դժուար է պատասխանը։

Աւանդութիւնը կը խօսի ի նպաստ Նա-
րեկացիին։ Առեկր-ի տեսիլքը ոմանք իբր-
այդ կ'ուզեն շահագործել։ Բայց մեր գրա-
կանութեան մէջ ո՞ր սուրբին խնայուած է
այդ կարգի բախտ մը։ Գրքին ներքին փաս-
տերէն քանի մը հատը որոնք աստուածա-
յին տեսիլքի մը ակնարկութիւնները կը պա-
րունակեն, կը տկարանան հիմնական այս
առարկութեան առջե։ Անոնք միշտ աստ-
ուածաշնչական տեսլերեռոյթներու վերյու-
շումներն են՝ կամ թէ անոնցմէ զուգոր-
դուած։ Թող թէ այս զերերանութեան ա-
ռաջնորդող վիճակները պատրաստուած չեն-
երք։ Անիկա տպաւորապաշտ բանաստեղծ
մըն է որ արագ արագ լար ու ստեղ կը փոխէ։
Իր զգայնութեանը մէջ կան տարրեր որոնք
իր արուեստը կարելի կ'ընեն։ Անհրաժեշտ
է նոր ձեւ դտնել, տարագելու համար ըս-

տեղծումին ու զգացումին, տեսիլքին ու
հաւատամքներէ թելադրուած մտապատ-
կերներուն, ուրուացող անդունդներուն ու
Ս. Գրքի լաստերովը պարածածկուած կա-
մուրջներուն մէջտեղը ծածանող իր նկարա-
գրովը :

Միստիքը, պէտք չէ մոռնալ որ կը
յաւակնի գիտնալ աւելին՝ քան ինչ որ կա-
րելի է ձեռք բերել իմացականութեամբ :
Եւ այս կարելի է հաստատել առանց ար-
տայայտիչ պատճառի, որովհետեւ հաստա-
տումը արարք մըն է և կախում ունի հե-
տեաբար զգացումէն և կամքէն : Անոր հա-
մար է որ կան երկու կերպ միստիքներ,
անոնք որոնք կ'ուզեն և անոնք որոնք կը
սիրեն իրենց հաւատքը և կարելի է ըսել
որ միստիքականութիւնը կը կայանայ ձեր-
բազատուելու, ըլլայ սիրոյ թափով մը և
կամ կամքի ճիգով մը՝ այն սահմաններէն
ուր հայեցողական բանականութիւնը զինք
կը դնէ :

Անշուշտ որ կրօնը, իր խորքին մէջ,
էապէս միստիք հասկացութիւն մըն է,
թէ իբր ըմբռնում և թէ իբր գործօնու-
թիւն մարդուն և Աստուծոյ միջեւ . և իբր
այդ փորձառութիւն մը՝ ինչպէս են արտա-
քին աշխարհի հետ մեր ունեցած հաղոր-

գակցութիւնները : Մակայն միստիքները կը հաւատան իրենց ներքին փորձառութեանց առաւելապէս , և թէ այդ վիճակը մէկ կողմէն մեր ներքին միութիւնը և միւս կողմէն մեր ամբողջական որբութիւնը իր զէնիթին կ'առաջնորդէ :

Հոգին , նոյնիսկ իր անգիտակից խորութիւններով , ունի ընդլայնումներ , լինելութիւններ , որոնք փորձառութեան ներքեւ չեն իշխար , բայց որ ճամբայ կը պատրաստէն անդրդգայական հայեցողութիւններու , սուլումներու և տառապանքներու : Պարզ է թէ մենք միայն այս աշխարհի համար չենք եղած և ունինք գերզգայական ապրումներ՝ որոնք չեն սահմանաւորուիր տեսանելի և չօշտիելի այս աշխարհով : Մարզեր ունի մեր հոգին , որոնք չեն խորաշափուիր մեր տրամաբանութեան և խելքին սահմաններովը : Իրաւունք ունէր Հերակլիտէս երբ կ'ըսէր «կարելի չէ գտնել հոգիին սահմանները , որ ուզգութեամբ աւ որ ուզես ճամբորգել» : Բաներ կան մեր մէջ , որոնք կը պահանջեն ուրիշ զգացումներ , քան ինչ որ կրնայ հայթայթել մեզի մեր Փիզիքական միջավայրը : Մեր մէջ կայ «անգին» մը՝ որուն գիտակցութիւնը քիչ անգամ «ներկայ» է մեր մէջ , բառին տա-

լով իր հոգեխօսական անմիջականութիւնը :

Այսպէս երբ կը մտածենք միստիք փորձառութիւններու և անոնց տեսնելու և զգալու կերպին, կը համոզուինք թէ մարդկային հոգին կը գերազանցէ ինքզինքը, երբ կը շրջապատուի հոգեկան աշխարհով, և այդ ձեւով ինքզինքը կ'արձակէ թերեւս իր բուն իսկ ճակատագրին, որ ամէն սլարագայի տակ մէկ ու կէս կանգուննոց մարմնի մը սպասարկելը պիտի չըլլար : Միտակիքները, ըլլան անոնք քրիստոնիայ կամ ուրիշ կրօններու պատկանող, կը հետազոտեն աւելի բարձր մակարդակ մը կեանքի, քան ինչ որ սովորական մարդեր կը ձգտին ունենալ :

Զկայ կրօն մը, վարդապետութիւն մը և երկիր մը՝ ուր ան զանազան կերպարանքներու տակ չհետապնդէ այս անմիջական ներկայութեան տագնապը : Հոս է որ միստիքութիւնը կը տարբերի ընդհանուր կրօնականէն : Ամէն ազօթք միստիքին համար վերացում, երկնայնացում ըլլալէ առաջ, նիւթական զգայութիւն է զըրեթէ, չըսելու համար մարմնական ապրում :

Միստիքականութեան նպատակն է հաստատել Բացարձակին հետ գիտակից հա-

Դորդակցութիւն՝ սիրոյ միջոցաւ։ Մինչ
 կրօնը կը ջանայ առհասարակ բաժնել աս-
 տուածայինը մարդկայինէն, միստիքակա-
 նութիւնը կ'անցնի աւելի անզին, միացնելու
 ինքինքը Աստուծոյ, սուզուելու անոր
 մէջ, ուրանալու աստիճան իր անհատակա-
 նութիւնը, գործելու, մտածելու և զգալու
 բոլոր եղանակներովը։ Վասնզի մարդը
 բաժնեկից է աստուածային նկարագրին,
 պայմանաւ որ կորսնցնէ այն բոլորը, որ
 մարդուն մեղանչական մասին կը վերաբե-
 րի, երբ իր մէջ լուեն զգայարանքներու
 աղմուկներն ու չքանան արտաքին աշխար-
 հի պատրանքները, և հոգին զտուած,
 մաքրուած և իր միութեան վերածուած
 պատրաստ ըլլայ մտնելու երկնային առա-
 գաստէն ներս։ Եւ այս բոլորը սիրոյ միջո-
 ցաւ միայն, Աստուծոյ նկատմամբ զգաց-
 ուած այն անհուն սիրովը, որ մոռցնել կու-
 տայ իրենց աշխարհային բոլոր կապերը։
 Իրենց վերջին նպատակին, Աստուծոյ կա-
 րենալ հասնելու համար, միստիքները կը
 պահանջեն երեք վիճակներ, սրբութեան,
 գիտութեան և գերագոյնին միանալու եր-
 եակ վիճակներ, այս վերջինը երանական
 վիճակն է, յատուկ միայն իրական միս-
 տիքներու, որոնք Աստուծոյ հետ կը կե-

նան գէմյանդիմանական տեսութեան մը
մէջ, անոր հետ խօսակցելու և անոր հը-
պելու աստիճան:

Հըէլից կրօնը մէկ կողմէն իր աստուած-
եան ու վերանցական նկարագրով, և միւս
կողմէն իր շեշտուած ծիսապաշտութեամբ
ու նեղմտութեամբ, խօսատցուած միջա-
վայրը չէր միստիքականութեան. սակայն,
ինչպէս ըսինք, բոլոր իրական կրօնները
ունին այս տարբերը իրենց մէջ: Ս. Գրքի
մարգարէներուն, թագաւորներուն և տե-
սանողներուն չէ պակսած տեղ տեղ միս-
տիք փորձառութիւնը: Եսայիի տեսիլքը
տաճարին մէջ, դասական օրինակն է միս-
տիք այս փորձառութեան:

Նոր կտակարանը այս տեսակէտով ա-
ւելի է Հինէն, և ունի միստիքական դը-
րութիւն մը, մասնաւորաբար Պօղոս և
Յովհաննէս առաքեալներու գրուածքնե-
րուն մէջ, որոնք աւելի լայն չափով հա-
ղորդ էին Հին կտակարանի վերջին դարե-
րու գրականութեան և Փիլոնի ու յոյն հե-
ղինակներու գրուածքներուն:

Եկեղեցւոյ հայրերու միստիքականու-
թիւնը հիմնուած է գլխաւորաբար Հին և
Նոր կտակարաններու վրայ, պարունակե-
լով նոյն ատեն բազմաթիւ յոյն և հեթա-

նոս տարրեր։ Երանոսէն մինչեւ կղեմէս, Որոգինէս և Օգոստինոս ու մինչեւ Տիռնիսիոս Արիսպագին, ձնշումին ներքեւն էին հելլէն մշակութին և միջավայրին։ Ճիշտ չէ միստիք վիճակը պայմանաւորել դարերով, անոր կը հանդիպինք ժամանակի սանդուխին վրայ ամէն տեղ, նոյնիսկ մեր օրերուն։ Կը գոհանանք այս չափով բանալու փակագիծը այս ընդարձակ նիւթին, անցնելու համար մեր գրականութեան ամէնէն մեծ միստիքը դաւանուած՝ Դրիգոր Նարեկացիի հարցին։

Անոնք որ Նարեկը կը նկատեն միստիք գրուածք, իրենց դատաստանը կը հիմնեն գրքին հակասական և ոչ վերլուծելի արտայայտութիւններուն վրայ (Գիւտ եպիսկոպոս) և կամ արտաքին վկայութիւններէն, աւանդութիւն, հրաշք, տեսիլք, կ'եզրակացնեն անոր մեծ միստիք մ'ըւլւլլ։

Անշուշտ թէ Նարեկացիի դէմյանդիմանութիւնը Աստուծոյ հետ, և կարգ մը գլուխներու մէջ (ԺԲ. ԶԲ. ԼԱ. ՂԱ.) գլխաւորաբար իր արտայայտութիւնները, թանձր բայց խորհրդաւոր շեշտեր ունին նման միստիքներու։ Սակայն քիչ մը աժան և արագ կը թուի մեղի այս արժենու-

բումը։ Բսինք վերի մեր սահմանումներուն
մէջ, թէ միստիքները անմիջական ներկա-
յութեան տագնապը ունին, և իրենց այդ
փորձառութիւնները երբ կը հաղորդեն բա-
նիւ և գրով իրենց շուրջիններուն, անոնց
կուտան անձնական շփման ու վկայու-
թեանց փաստը, իբրեւ հանդէս մը նիւթա-
կան ապրումներու։ Ազօթամատեանը մե-
զի քիչ տարրեր կուտայ այս ուղղութեամբ,
և ամբողջապէս միստիք փորձառութիւն-
ներէ չի բխիր, սակայն ունի գլուխներ և
մասեր՝ ուր անոնց ցուքը կայ։ Յետոյ մի
մոռնաք որ միստիքները աւարտած, իրենք
զիրենք ամբողջացուցած հոգեկան գրու-
թիւններ են։ Դժուար է որ միստիքէ մը
բխած գիրք մը, ըլլայ նոյն ատեն աստ-
ուածաբանութիւն, կրօնական մեկնութիւն,
բանաստեղծութիւն, հոետօրութիւն և ընդ-
հանուր ջատագովութիւն։

Աւելորդ կը նկատենք մէջբերումներ
և համեմատութիւններ ընելը։ Անոնք որ
ծանօթ են մեր յայտադրած նիւթին և ա-
զօթամատեանին, կը հասկնան թէ ինչ
ըսել կ'ուզենք այս ընդհանուր որակում-
ներով։ Միստիքը ամբողջ մարդկային տը-
րաման կը ձգէ ակօսին մէջը իր գերա-
գոյն ապրումին, և կը քալէ աստուա-

ծային ու մարդկային զոյգ եղբերովը։
Մարդկային եղբի վրայ իր տարբերացումը
ընթացիկ վարդապետութենէն հոն է՝ որ
միստիքը Աստուծոյ անմիջական ներկայու-
թիւնը իրը իր մարմինը կը պտըտցնէ իր ե-
տեւէն։ Այս ահաւոր ներկայութեան շուքը
հեղինակն է իր տրամային, այս է պատ-
ճառը որ պղտիկ մեղք մը անհուն կերպով
կը խոշորնայ իր մօտ։ Բայց ազօթամատ-
եանի ընդհանուր նկարագիրը տրամախոհա-
կան, աստուածաբանական իրողութիւն մը
ըլլալով՝ չենք կրնար անոր հեղինակը տես-
նել իրական միստիքի պատկերին մէջ։

Ճիշտ է թէ միստիքը իր գրական արտա-
յայտութիւններու մէջ կը ջանայ երբեմն ե-
րաժշտական ներդաշնակութիւն դնել, քան
իմացական գաղափար կամ տրամաբանա-
կան կարգ։ Միստիքներու գրութիւնները
կարելի չէ վերլուծման ենթարկել քննա-
դատական սովորական ճամբաններով՝ ոճի,
տրամաբանութեան, գեղարուեստական և
հոգեբանական տեսակէտներով, անհրաժեշտ
է ունենալ քննախուզութեան իւրայտուկ
օրէնք։ Նարեկացին մեծ գրագէտ մըն է,
բայց հազիւ թէ միստիք։

Բանասեղձը եւ միստիք. — Բանաս-
տեղծը, ըստ սահմանին, այնքան աւելի

բանաստեղծ է որքան աւելի տառապի իր փորձառութիւնը հազորգելու պահանջէն։ Մինչդեռ միստիքը աւելի նուազ պահանջ կը զգայ ինքինք արտայալտելու։ Այս տեսակէտով երբ բազդատութեան դնենք իրարու հետ բանաստեղծն ու միստիքը, գաղտփարներ, զգացումներ և պատկերներ կարենալ հազորգելու իրենց գիւրութեանը մէջ, բանաստեղծը կը գերազանցէ։ Միստիքը կը նախընտրէ աւելի լոել քան խօսիլ, յափշտակուիլ քան յափշտակել։

Ինչ որ մարդ յստակօրէն կը յղանայ, կրնայ նոյն յստակօրթեամբ արտայայտել։ Սակայն ինչ որ ունի մարդ, այն որուն միացած է իր հոգիին ամենասուր ծայրովը, չի կրնար տալ։ Երկու պարագային ալ ուրոշ տիրացում մը կայ, իրաւ սեփականութիւն մը, առանց որուն ոչ բանաստեղծութիւնը և ոչ ալ միստիսիզմը գոյութիւն պիտի ունենային։ Սակայն բանաստեղծութիւնը աւելի մակերեսային է, բանաստեղծը չի կրնար չխօսիլ և հսս է իր թէ փառքը և թէ տկարութիւնը։ Դանձ մը իրեն ընծայուած է զոր բառերու մոգականութեամբ մը ուրիշներու ալ կը փոխանցէ։ Սակայն զայն ունենալու և փոխանցելու իր կերպին մէջ բանաստեղծը մակերեսին միայն

կը հպի և այդ չափով կը հաղորդակցիւ գերազոյն գեղեցիկին :

Միստիքը, որ իր ունեցածը ուրիշին հաղորդելու ոչ փոյթ և ոչ ալ մտադրութիւն ունի, աւելի խորամուխ կերպով իրականութեան մէջ յառաջանալ կը փորձէ :

Եթէ ուզենք փոխ առնել Paul Claudel-ի բացատրութիւնը Animus և Anima-ի առածաւոր մեկնութեան համաձայն, բանաստեղծութիւնը Animus-ի գերով բացատրելիք, իսկ միստիքականութիւնը Anima-ի :

Բանաստեղծը ինչպէս ըսինք իրերումակերեսին կը հպի, անմիջապէս բաժնուելու համար, որպէսզի հաղորդէ իր տպաւուրութիւնն ու ապրումները, բառերու մոգիչ արտայայտութեան մը մէջ։ Մինչդեռ միստիքը աւելի խորամուխ իրականութեան՝ կը կորսնցնէ ինքզինքը, անոր մէջ բռնել կարենալու համար խոր և ամբողջական իր ապրումները։ Բանաստեղծներ, եղած են ըսելու համար աւելի, քան ըլլալու։ Անոր համար աղօթողները գերազաս են բանաստեղծներէն բարոյական գետնի վրայ։

Միստիքի փորձառութեան խորը անիմուս և անիման սիրոյ արարքի մը մէջ կը գործակցին, հոգեբանօրէն անհրաժեշտ է ասիկա։ Բանաստեղծին մէջ անոնք չուտով

իրարմէ կ'անջատուին, կարելի ընելու համար անիմուսի գործունէութիւնը։ Բուն իրականութիւնը, երկուքին համար ալ Աստուած է, երկուքն ալ կը հպին անոր, սակայն մին մակերեսէն և միւսը խորքէն, և ասիկա ինչպէս ըսինք խառնուածքի անհրաժեշտութեամբ մը։ Խօսքեր գտնելու փոյթը շատ կը վնասէ սրտի շարժումին, որուն զօրաւոր առքին մէջ է միստիքը։ Միստիքականութիւնը ապրում է ամբողջ, և եթէ արտայայտութիւն ուզէ ըլլալ, դէմ գործած կ'ըլլայ որոշ չափով իր բնոյթին, վարուելով օգտապաշտ ձգտումներէ։ Յարտեւ լիացման ընթացք մըն է միստիքականութիւնը, աստուածային լիութիւնը իրեն նպատակակիտ ունեցող։ Բանաստեղը խօսողն է, երգողն է, բացատրողն է, ճարտարապետողն է եթէ կ'ուզէք, բայց միստիքը երազողն է, տեսանողն է, այսքառերու ազնուագոյն և լիազոյն առումով։

Միստիքականութեան ամենէն կարենը երեսյթը Աստուծոյ ներկայութեան անմիջական զգացումն է, մնացեալը, Փիզիքյափիշտակութիւն, զգայարանքներու առկախում, զգացական կամ երեւակայական տեսիլներ՝ երկրորդական են, որոնք կընան

սակայն ընկերանալ գլխաւոր երեսովթին որ
աստուածտեսութիւնն իսկ է :

Եթէ ուզէինք իբր եղբակացութիւն
ճշտորոշել միստիք ապրումի և առանձնա-
յատկութեանց գլխաւոր գծերը, պիտի կըր-
նայինք ըսել . ա . Միստիքը ունի կարծ և
անհախատեսելի վայրկեաններ, որոնց ըն-
թացքին ինքը ոչ թէ ճիգով այլ կոչուելով
է որ անմիջական հպման մէջ կ'ըլլայ ան-
հուն բարութեանը հետ, առանց պատկերի
և խօսքի : Բ . Այս գրեթէ փորձառական ըմ-
բըոնումը Աստուծոյ, յաճախ փոփոխական
յստակութեամբ մը և ուժգնութեամբ մը,
ցաւագին ու հեշտախառն, անպատմելի է :
Գ . Հակառակ այս ընդհանրութեան, միս-
տիք ծանօթութիւնը սովորաբար հարուստ
է ներքին և անբաղադրելի ճառագայթումի
մը խորաթափանցումով, ուր չոր ու վերա-
ցական ծանօթութեան տեղ, ունինք անմի-
ջական, անվիճելի և տիրական յայտնու-
թիւն մը : Միստիքական կեանքի այս յատ-
կանիշերը կ'արգարացնեն այս կարգի գրու-
թեանց մեծամասնութեան մէջ բնագդական
կերպով գործածուած լեզուն : Ինչպէ՞ս տալ
այդ տպաւորութիւնը : Անոր ուժը, անոր
անակնկալը, անոր ինքնատպութիւնը կը
մզէ միստիքը գործածելու ամենակնբախ

արտայայտութիւնները, առնուած յաճախ
ամենամերիմ մթութիւնները ցուցադրող
բազգատութիւններէն։ Անհրաժեշտ է տալ,
մարդկային օրկանիզմը իր ամենախորուն-
կէն յուզող տպաւորութիւններ, ամենա-
տարօրինակ պրկում պահանջող։ Միստիք-
ները կը գործածեն հակադրութիւններ,
հակագիր եզրեր, մինչև հակասութիւննե-
րու գացող։ Այս չափազանցութիւնը նշան
է և միենոյն ատեն մխիթարութեան միջոց
մը՝ ամէն ինչ կարենալ ըսելու իրենց ան-
կարողութեան։ Դ. Միստիքներու հայեցու-
ղութեան խորքը, այն անմիջական համեղ
հպումն է առաջին սիրոյն, որուն մէջ է որ
միստիքական փորձառութիւնը իսկապէս
ինքզինքը կը գտնէ ու կը ճանչնայ։

Բանաստեղծին լուսաւորութեան աս-
տիճանը չի հաւասարիր միստիքին հետ։
Միստիք ծանօթութիւնը աղօթքին աւելի
մօտ է քան բանաստեղծութեան։ Գաղա-
փարներէն, պատկերներէն և զգացումնե-
րէն անդին, մակերեսի միջանկեալ բոլոր
կարողութիւններով՝ բանաստեղծական ճա-
նաչողութիւնը իրականութեան կը հասնի
ոչ անմիջականօրէն, այլ իր խորունկ եսին
նուաճումովը։

Իւրաքանչիւր արուեստագէտի գիտակ-

ցութեան մէջ, աշխարհը կը ցոլանայ մաս-
նաւոր և միակ կերպով մը: Իւրաքանչիւր
արուեստագէտը կը թուի ըլլաւ անծանօթ
հայրենիքի մը քաղաքացին. հայրենիքի մը՝
(anima) զոր ինքն իսկ մոռցած կամ անգիւ-
տացած էր: Եւ որքան որ արուեստագէտը
մօտենայ այս հայրենիքին, այսինքն որ-
քան նուաճումը ըլլայ ուժգին և ուղղակի,
այնքան իր գործը գեղեցկութեան և կա-
տարելութեան կը բարձրանայ:

Իր գիտակցութեանը մէջ խորապէս
կորսուած այս հայրենիքին մէջ է որ Բրուս
կը փորձէ վերագառնալ, գտնելու համար
իր տպաւորութեանց իսկութիւնը և վեր-
արտագրելու համար զանոնք իր գործերուն
մէջ, զոր խորը պեղելու իր մեթոտը կ'ան-
ուանեն իր գործը դատողները: Իր էու-
թեան ամենաթաքուն բայց լուսաւոր մա-
սերը գուրս բերելու համար է որ արուես-
տագէտը իր գործին մէջ պիտի վերարտա-
գրէ աշխարհը, ոչ թէ պայմանագրական
պատկերներով և ծանօթութիւններով, ո-
րոնք հասարակաց են, այլ ձեւափոխելով
իրականութեան կերպարանքները, նոյն այդ
իրականութեանը հասնելու համար: Ձեւա-
զեղծում, և ոչ թէ ճշգրիտ մերձեցում.
վերբերելու համար anima-ն, այսինքն այն

իրականութիւնը որուն կը նկրախ հասնիլ, ծակելով եսին քարացած կեղեւը:

Բանասեղծութիւն եւ արձակ . — Ամէն բանէ առաջ Նարեկի լեզուն կշռաւոր է (rythmique), իբրև արդիւնք անշուշտ ներքին, մտածումի րիբմին, և բարացուցիչ մը իր մեծ բանաստեղծ մը ըլլալուն, ուր բառերը կը գագրին իրենց սովորական իմաստէն՝ յայտնուելու համար նոր նշանակութեան մը մէջ։ Վասնզի երբ բառերուն կամ նախադասութեանց կը պակսի մագնիսը, ներշնչումը, կտորը կը դառնայ արձակ։ Նարեկը բանաստեղծական է ամբողջապէս, ու այդ է պատճառը որ իր տողերը ունենան մագնիսականութիւն և կշռոյթ։ Եթէ ուզենք պատկերով մը բացատրել տարբերութիւնը բանաստեղծութեան ու արձակին, կարելի է ըսել թէ արձակը կը համեմատի պարզ քալուածքին, իսկ բանաստեղծութիւնը՝ պարին։ Հատածները, այսինքն չափական գրութիւնը չէ որ գրուածքին կուտայ կըշռոյթ, այլ այն ներշնչումը որ զայն կը թեւաւորէ և նախադասութեանց կուտայ նոր կերպարանք և նշանակութիւն։

Այս է պատճառը անշուշտ, որ նարեկի գլուխները վերածուին յաճախ նոյնակչիոյարեւնման ամբողջութիւններու, նոյն բա-

ոերով սկսող և նոյն րիբմին ներքեւ ինչ-
պէս ըսինք, նախորդ գլուխներուն մէջ,
այս շարքերը յաճախ վարդարաններու պէս-
կ'երկարին, սակայն գժուար չէ զայն գնա-
հատել և սիրել՝ չնորհիւ այն սեռն ու սերտ-
ներքին թրթուացումներուն, որոնք Նարե-
կին կուտան կերպարանք ու նշանակու-
թիւն: Յետոյ, մերձիմաստ, համազօր տե-
սիլներու այս համաչափ յաջորդութիւնը որ-
հազի՞ւ բարձրագոյն և սաստագոյն տեսիլով
մը կ'աւարտի՝ կ'ընէ երգի մը տպաւորու-
թիւնը, չնորհիւ իր նորութեան և նորոգման:

Բանաստեղծականութեան վերագրելի է
նոյնպէս Նարեկացիի մօտ, իմաստը շատ-
յաճախ բառին ստորագասող ճաշակը՝ տե-
սակ մը զօրեղատիպ բառեր գործածելու,
և իր տողերն առատօրէն յեռլու անոնցմով:
Բայեր, ածականներ, անուններ իրենց վառ-
ու շչուն ճոխութեանը չնորհիւ, իրաւ է
թէ լեզուին կուտան նոր գանձարանի մը
երեւոյթը, և իր ազօթքները կը վերածեն-
յաճախ իրենց զրահանքին մէջ շողշողացող
բանակներու, կամ արեւէն սլաքուած ու
պսպղուն ծովի կոհակներուն, ծանրաբեռն-
աւելի նախագասութեանց արտաքին տար-
բերով, քան իմաստներու մանուածներով:
Յեռուլ, շարել, կուտել, թանձրացեալ,

խստագրոշմ, երփնորոշ մտապատկերներ, ժոյլտուութեամբը համեմատաբար պարզ գաղափարի մը՝ որ կը բաւէ և կ'արժէ իբր բանաւորութիւն այդ խմբումներուն, ա'յնքան տպաւորուած ըլլալ բառերուն անհատական գոյութեամբ ու զանոնք գրեթէ ըմբոստ, անստորագաս, ինքնաբաւ կետնքի մը բարձրացնելու զուարճութիւնն ունենալ, ահաւասիկ ինչ որ կը թուի թաքուն ու կենդանի մեթոսն ըլլալ ընդհանրապէս Նարեկի հեղինակին:

Նարեկացին, իր բռնկող ու անզուսպ հոգիին չէ կրցած ծանօթ ոեւէ չափ մը յարմարցնել: Իր ներշնչումի յորդառատ թրթուացումներուն խաղընթաց ու մերթգահավիժող սահանքին պատշաճ, իր տուղերը մերթ մեղմ և մերթ ուժգին, կ'առնեն կշռոյթի երաժշտական բոլոր ազատ ու քաղցրահնչիւն չափերը: Հակառակ իր լեզուական, քերականական, կանոնազանց ու պերճ սանձարձակութիւններու՝ որոնք Նարեկացիի քերթողական հանճարի տեսակ մը անիշխանական ոգիէն կը պոռթկան. հակառակ իր նմանատառական ու երբեմն ճռռումութեան մօտեցող արտայայտութիւններուն, որոնք հետեւակ գրչի մը տակ խրտուցիչ պիտի նկատուէին. Նարեկը կը

պահէ իր ըիթմին հաճելի եղանակաւորումները և թափը՝ շնորհիւ ինչպէս ըսինք այն ներշնչումին որ գերազանցօրէն իրենն է :

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Դարերու հասակով, ազգային գրեթէ անգիտակից հոգիին իջած գործի մը առջև, վերլուծումը պարտաւոր է ամփոփուիլ և քանի մը հիմնական գիծերու վրայ սեեսել ոչ միայն այդ գործը, այլև այդ գործին ետել հեռացող, բացուող, ազուրցող գիծերու այն ոստայնը, որոնց մէջ օրօրուած պէտք է ըլլայ այդ ժողովորդին ամենէն ամուր հոգեմասը։ Տարակուս չկայ որ Աղօթամատեանը լնդունակ է նման ճիկ մը թելագրելու վերլուծողին։

Չենք ետ գառնար անոր մէջ հաստատելու հայ գրական ոգիին, չըսելու համար հանճարին հիմնական յատկանիշերը։ Չենք գառնար ետ անոր մէջ կրկին հաստատելու համար հայ զգայնութեան քանի մը խորագոյն ակօսները և բարձրագոյն լարերը։ Չենք գառնար ետ նոյն անկեղծութեամբ խոստովանելու այդ գործին մէջ խոշոր խրամատային նուազումները, որոնք կարծես մեր պատմութեան նուէրն են մեր

ժողովուրդին, այս ամէնը եղած էն կան-
խող էջերուն մէջ:

Փորձ մը այս գործը ազգերու գրակա-
նութեանց պատկառելի կրկէսին առաջնոր-
դելու, և ազգերու արժէքներուն հանդի-
սարանին մէջ իր արձանը ամբապինդ կանգ-
նելու՝ թէև գրական, բայց ամբողջովին ի-
րականութեան հակակշռէն դուրս կարելիու-
թիւն մը չէ: Կը զգուշանամ թերես անկէ,
հպատակելով մեր գարու ոգիին, որ նման
բոլոր արժէքներու վրայ կարծես ստիպո-
ղաբար, տարակուսին շեշտը կը հետա-
պլնոէ:

Կը զգուշանամ ատկէ ուրիշ տագնա-
պով մը, գրականութիւն ընելու մեր օրե-
րուն ընդհանրացած հոետորութիւնը:

Անտարակոյս որ մեծ գիրք մըն է Ա-
զօթամատեանը, քանի որ մարդկային մե-
ծութիւններու բոլոր սանդուղներուն հա-
ւասար բազմաթիւ հատուածներ կը պա-
րունակէ: Անտարակոյս որ մեծ գրագէտ
մըն է հեղինակը, քանի որ այդ հատուած-
ներու ետեէն անտիպ, յանգուգն, մին-
չե իր օրը չխորաչափուած աշխարհներու
խուզարկումին հետամուտ գրելու կերպ մը
ստեղծած է գրեթէ միակտուր, խորքի և
ձեի այս արտակարգ յաջողուածքի համա-
գրութիւնը ուրախ ենք կարենալ կազմելու
միոքէն ինչպէս կեանքէն:

— Միտքէն՝ որուն տեսակը Աղօթամատեանին մէջ առնուազն հաւասար է այդ ժամանակներու բարձրորակ բոլոր իմացականութեանց ներկայուցող հարցերու վերլուծումին, խորացումին մէջ երբեք չտկարացող ուժով մը։ Իսկէ թէ երկու կտակարաններուն ամբողջ գաղափարաբանութիւնը յատակը կը կազմէ այդ մտքին, չի նշանակեր անոր ինքնատպութիւնը կործանել։ Նոյն բջիջն է որ կը դառնայ հազարաւոր դարերէ ի վեր, կազմելու համար իրերամերձ բիւրաւոր կերպարանքներ, մարդկային մարմեի գետնին վրայ։

Ըսինք արգէն, ու կ'եզրակացնենք, թէ Նարեկը նուազ միստիքական է. այս տեսակէտով Նարեկացին աւելի գործօն, գործնական նկարագիր մը ունի, և ցոյց չի տար հանդարտ երկնակայեցողութեան մէջ պշուցեալ մարդու մը պատկերը։ Իր գործին մէջ չենք հանդիպիր հոգերանական գրուագի մը՝ որ հետեւանքն ըլլայ միստիք ընկղմումին։ Իսկ եթէ Նարեկի աղօթքները չեն լրացներ դասական նկատուած աղօթքներուն բոլոր պայմանները, ատիկաթերութիւն մը ըլլալէ աւելի՝ առաւելութիւն մըն է, վասնզի այն աւելին որ ան կը բերէ, կը գերազանցէ բոլոր կարելի խոստումները նման հատուներէ։

— Կեանքէն՝ որ Աղօթամատեանին մէջ
արտակարգ խտութեամբ կտօրներու գրու-
թիւն մըն է, փնջուած լնդարձակ աշխար-
հէն ուր կ'աճին մեր յիմարութիւնները, կը
շարաւոտին մեր մեղքերը, կը շուշանուին
մեր երազները :

Այդ միտքէն և այդ կեանքէն ճամբա՞յ՝
գէպի ամրողջ մարդկութեան միտքն ու
կեանքը, ապահովաբար այս :

Նարեկը մեր ժողովուրդին փառքին ու
տկարութեանց հազորդ, անոր կարելիու-
թենէն խոստում, և անոր իրագործումներէն
իրը վկաւութիւն, երբ մեր նոր գրականու-
թիւնը ուզեց արժեւորել, ապահովաբար
գրականութիւն չէր որ կ'ընէր :


Մեր ժողովուրդի պարզագոյն անհա-
տէն մինչև բարձրագոյն տեսանողը՝ զիծ մը
կայ այդ գիրքէն անցնող։ Զայն չհասկցողն
իսկ մաս ունի անոր խորհուրդի էութենէն,
զայն թափանցողը իր հպարտութենէն։

Ասոնք վճիռներ չեն ընթերցողին։ Մենք
կը հաւատանք թէ նարեկին ընթերցումը
հիւանդին վրայ ինչպէս երբեմն մահը ետ
կը մղէ, այնպէս ալ հոգեկան հիւանդի մը
նուազ աչքերու գիմաց, այս փառքին լոյսը
բաւ է ամրողջ աղջամուղջը փարատելու։

Մեր գրականութեան գերազանց հայ
գիրքն է Դարեկը :

Ա Ե Ր Զ

(12)



ԳԻՒ 15 Պ. ԳԱԶ.

19-Բ-15Կ Դ ԱՀ ՕՒ